



ՏՈՐԹ Յ. ԹԻԹԵԱՔԵԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ  
ԶԵՂԾՈՒՄՆԵՐԸ



ՀԱՅԵՐԵՆԻ ԶԵՂԾՈՒՄՆԵՐԸ



413

# ՀԱՅԵՐԵՆԻ ԶԵՂԾՈՒՄՆԵՐԸ

Կ91.99

2

ԳՐԵՑ

ՏԱՐԹ. Յ. ԹԻՐԵԱԼՔԵԱՆ



ՆԻԿ ԵԱՐՔ  
ՆԵՐՍՈ ՏՊԱՐԱՆ

1917

A 11  
27/11



## ՀԵԿՈՅՑ



նշպէս Հայ ժողովուրդը՝ նոյնպէս եւ Հայ լեզուն ժամանակէ մ'ի վեր տեղահան բաղահան, հովերու հմայքին տարուրեր կը քափառի, եւ տեղ մը խորշակահար, տեղ մը արեւակէզ եւ տեղ մ'ալ բուռն հեղեղներէ տարուելով հետ զիետէ աննանաշելի դառնալու չափ օտարանալու վրայ է:

Երէ մեր ոյժերէն վեր մնաց ժողովուրդը ազատել, գոնէ լեզուն փրկելը մեր կարողութեան սահմանին մէջն է դեռ, վասն զի կրնայ ժամանակ զալ որ ան ալ անկարող կը լինինք ընել: Հիմա եւ այս շնորհալից փոքրորկալից վայրկենին է որ պէտք ունինք վտանգին դիմագրաւելու եւ կարելին ընելու: Շատ մեծ ջանիքերու կարօտ չէ այս, հիմա այս շըրջանին դեռ ուր բայցայումը նոր սկսած է. ֆիշ մ'աւելի հոգածուրիւն, ֆիշ մ'աւելի ուշադրուրիւն, եւ որ ամենէն ցանկալին է՝ ֆիշ մ'աւելի անկեղծ սէր եւ նախանձանիշրուրիւն բաւական է վտանգին առաջքը առնելու:

Այս շարժափրով է որ ներկայ աշխատութեան ձեռք զարկի, իբր փորձ, արքնցնելու թմրած տրամադրուրիւնները, վստահ որ ոչ ոք պիտի վշտանայ անհատաբար, զոհել հրատիրուելով իւր նախասիրուրիւնները հանրութեան բարւոյն:

Դիտեցի որ երեք զիշաւոր աղքիւրներէ յառաջ կուգան զեղծմունք. ասոնց մին եւ կրնամ ըսել գըլ-

խաւորն է ոռւսահայերէնի ազդեցուրինը որ ժամանակէ մ'ի վեր տիրական ըլլալ սկսած է:

Երկրորդ՝ ժամանակի եւ դէպէքերու բուռն հնասնքը որուն հեւ ի հեւ եւ օրը օրին հասնիլ հարկադրուելով հայ լրագրուրինը, ժիշ ժամանակ եւ գլուխ կ'ունենայ կամ բնաւ չունենար ամէն բան հանդարտորէն նշդել նշգրտելու:

Երրորդ՝ ոմանց կողմանէ ցուցադրուած ցաւալի մարմաջը, լեզուին մէջ ընդունուած՝ հապտառուած եւ դարերու երկար շրջաններով նուիրագործուած բաները մէկ դի ձգելով անհարկի եւ անսովոր նորուրիններու ետեւէ վազելու:

Չորրորդ մ'ալ աւելցնենք, զիտակ եւ ատակ գրիչներու դատապարտելի լոռուրինը որ վախնալով կամ ժաշուելով չեն համարձակիր ճայն բարձրացնել փրկարար հակազդեցուրին մը յառաջ բերելու:

Ռուսահայերէնի մէջ շատ ընտիր՝ կորովի եւ գունազեղ բառեր եւ ոներ կան որ փոխ առնելու ենք անվարան, բայց կան նաև շատ մը տգեղ եւ խորք ասուրիններ, մանաւանդ օտարոսի ճայներ որոնցմէ խորշելու եւ զգուշանալու ենք ամենայն խնամով :

Այնչափ տարբեր ուղղուրիններով ընթացած եւ կերպաւորուած են մեր այս արեւմտեան եւ արեւելեան երկու բարբառները որ այլ եւս ձուլումը անհնարին է: Ցանկալին այն է որ գոնէ ընտրանաւ զոտուած մաքուր գրականի մը մերձեցում յառաջ գայ. անոնք ալ մեզմէ առնելով ինչ որ մեր մէջ կայ ընտիր եւ նաշակաւոր, գեղշելով եւ չափաւորելով երկու կողմէն ալ ըլլալներու՝ հռա հռններու, հէնցերու խօ, խօմներու անհամուրիններ եւ դեռ ինչ'ր:

Այս պէտքը շատոնց զգալի եղած է բայց մին-

չեւ հիմա լուրջ փորձ մը չերեւցաւ։ Ինչո՞ւ ընտրողական (éclatlique) ուղղութիւն մը չորդեզբենք եւ իւրաքանչիւրս յամառեալ մնանք իւր սովորեալ կանխակալ կերպին վրայ։ Ասով նոր՝ ջղուտ՝ երանգազան եւ մաքուր հայերէն մը կ'երեւի եւ ոչ քէ աղնատ՝ անզոյն եւ անկանոն որպէս է այժմեանը։

Այս մտածողութեամբ, քէպէտ եւ մասնաւորապէս Տանկահայոց ուղղեալ է ներկայս, սակայն անօգուտ չվարկայ Ռուսահայոց մէջ յանախեալ մի քանի յոյժ ակնառու զեղծումներն ալ ճաղկել անցողակի, յուսով որ քերեւս բարերար ազդեցութիւն մ'ունենայ այն հատուածին վրայ ալ։





## Ա. ՕՏԱՐ ԲԱՌԵՐ

Լեզու մը չկայ աշխարհի վրայ որ առանց ու-  
րիշ լեզուներէ ազդուած ըլլալու ինք իրմէ գոյացած  
կայացած լինի : Կլիմաներու՝ կեանքի հազար ու  
մէկ պատահումներու՝ պարաղաներու բերմամբ ա-  
մէնքն ալ իրարու հետ տուրեւառիկ յարաբերութեան  
մէջ գտնուած են շարունակ եւ այսպէս ձեւացած  
են բոլոր այսօրուան դոյութիւն ունեցող լեզուները՝  
խօսուն կամ ոչ :

Իր պակասը ուրիշէն լեցնելու հարկը, իմա' փո-  
խառութիւնը, զլիսաւոր աղրիւրը եղած է լեզուներու  
զարգացման եւ բարգաւաճման : Օրինակներով եր-  
կարելու հարկ չկայ . ամէն մարդ խելահաս եւ խե-  
լամուտ է այս ճշմարտութեան :

Ուստի անտեղի է, այս հայեցուածքով, լեզ-  
ուի մը բուն քնիկ եւ օտար որակումը, նոյն լինելով  
ամենուն ալ հիմը եւ ուղղութիւնը, այսինքն՝ տալ եւ  
առնել : Զանազանութիւնը հոս միայն կը կայանայ որ  
հին եւ մեղ ըստ մեծի մասին անծանօթ եւ անմատոյց  
մնացած զարերու մէջ կատարուած տուրեւառութիւն-  
ները ա'յնպէս արմատացած տարրացած եւ մարմնա-  
ցած են լեզուին հետ որ այլ եւս անհատ եւ ան-  
անջատ միութիւններ կաղմած են որոնց մէջ դժուար  
եւ շատ անզամ ալ անհնարին է վերլուծական ո-  
րոշողութեամբ բաղկացուցիչ տարերքը դատել չո-  
կելը : Այս է որ բուն քնիկը կը կաղմէ :

Այսպէս մեր հին լեզուին համար աղրիւրներ ե-  
ղած են մէկ կողմէն Արիականը որոյ մէջ կը հաս-  
կընանք թէ՛ Արիա-Հնդկական կամ Հնդեւրոպականը

Եւ թէ Արիա-Խրանական կամ Պարսկականը, եւ միւս կողմէն Սևմական եւ Թուրանականը որոյ վըրայ դեռ շատ ուշադրութիւն դարձած չէ:

Փրօֆ. Մասը ասոնց վրայ Յարեթական մըն ալ կը յաւելու Կովկասեան տիպերով որ ուսումնասիրութեան նոր նիւթ մը եղած է:

Արիա-Խրանականին հարկատու ևնք լեզուին մէկ երրորդէն աւելիով, որչափ կը ցուցնեն մեր սեփական հետազօտութիւնները: Հնդեւրոպականին պարտինք բոլոր յունական փոխառութիւնները, Աստուածաշնչի և Եկեղեցւոյ Հարց գրուածոց թարդանութեան առթիւ: Նոյն եւ ասորականը որ աննշան տեղ չըռներ մատակարարութեան մէջ եւ մինչեւ իսկ մեծ սատարներէն մին եղած է Եկեղեցական ժատենազրութեան զարգացմանը:

Գալով նորին, մեր աշխարհիկ լեզուին, սա ալ, յորմէնատէ կերպաւորեցաւ, դադրած չէ նոր փոխառութիւններով աճել եւ զարգանալէ: Անոր վըրայ ալ գարերը՝ Ժամանակները՝ առիթները գրոշմեցին իրենց կնիքը եւ երեւցուցին երբեմն միջինդարեան արշխարհարառ մը որ մէկ կողմանէ արարական, միւս կողմանէ եւրոպական եկամուտներով խոնուեցաւ եւ այլ եւ այլ շրջանակներուն այլ եւ այլ հոսանքներով տարուելով եւ տարուելով յանդեցաւ վերջապէս երկու դլաւոր ճիւղերու. արեւմտեան եւ արեւելեան կամ թէ ըսնքնք Տաճկահայ եւ Ռուսահայ բարբառներու: Ասոնց մին տաճկերէնի, վերջերս ալ Փրանսերէնի, միւսն ալ ոուսերէնի աղդեցութեան տակ բազում փոփոխութիւններ կրեցին որոնց մեծ մասը այլ եւս այսօր անզդալի դարձած եւ լեզուին մասը կը կազմեն զորոնք վերցնել ջանալը թէ՛ անհնար է եւ թէ՛ անտեղի, եւ լեզուն զըձձել ոչդել աղքատացնելու միայն կը ծառայէ:

Ինչ որ կրնանք եւ պարտինք ընել՝ անհարկի

եւ աւելորդները վտարելն է : Այսինքն՝ այն բառները եւ դարձուածները որոնց համազօրներն ունինք մեր լեզուին մէջ, կամ եթէ չունինք՝ կրնանք թարգմանաբար ի հայ հանել հայեցի ճշղիւ եւ ուղիղ յօրինուածութեամբ, զանոնք անխնայ մերժել եւ վտարել, մինչեւ իսկ եթէ սովորեալ համէն բան մըն ալ հետ բառնան տանին : Սովորութիւնը հետ զհետէ ամէն բան կը շակէ կը համեմէ :

Թուենք ասոնց մի քանի յաճախեալենը մեր աչքին ինկածներէն :

### ՕՃԱԿ

Ժամանակէ մ'իլեր է մուտքի իրաւունք ստացած եւ այսօր ամէն զրչի տակ կը սահի այս բառը եւ այլ եւս անհարազատ թուելու պէս եղած է բուն հայերէն մը զործածելը : Իրաւ է իւր համայնական խմաստով եւ յաճախ կիրառութեամբ մասնաւոր զօրութիւն մ'առած է ուամկին բերնին մէջ, բայց դա բաւական պատճառ մը չէ որ վերջնականապէս տեղաւորուի, իտոյժ բուն տարրին : Իրը օտարայայտ նոտր զրելն ալ բաւական արգելիչ չէ անոր ներթափանցութեանը, թող որ հիմա այդ զգուշութիւնն ալ վերցած եւ բացարձակ հայ բառերուն կարգը անցած է :

Ինչո՞ւ տեղին եւ պատշաճութեանը նայելով չը զործածենք երդ, ծուխ, կայֆ, կայանֆ, յարկ, տուն, բնակարան եւ այլ այսպիսի յայտարարներ : Ո՞վ չիշեր հայրենաբազմ հառաչը :

«Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի» :

Միթէ՛ նուա՞զ բացայայտիչ է «ծուխ ծխանի»ն քան հազար օնախներ եւ վարաններ : Եւ Ղեւտական հասարութեան մէջ քահանայից մինչեւ հիմա դոր-

ծածած «ծուխ»ը բաւական ապացոյց չէ՝ որ բուն  
բառն է տուն, կայք, ընտանիք նշանակելու համար:

**Նոյնը կ'ըսենք նաեւ**

Վարան, զուլալ, տուշման, մուրազ,

Խապրիկ, խաւրել \*, տարտ, զուլում,

Ղարիպ, տարտղնել, եւ այլ այսպիսի օտա-  
րականներուն համար որոնց հայերէնը ամէն մարդ  
դիտէ:

**Ուրիշ տղեղ բառ մըն ալ ժամանակէ մ'ի վեր  
ըջանի մատծ է**

**«Թայֆայական»**

Եւ մի քանի գրողներու այնքան նախասիրականն ըւ-  
լալ կը թուի որ՝ բառը տ'եսնուածին պէս անկարելի  
չէ շատ անդամ հեղինակը դուչակել, առանց շատ  
սիսալելու:

**«Գոեհիկ»** կամ «ամբոխ» կամ «խուժան» եւ այլ  
այսպիսի բուն հայ եղբները ի՞նչ յանցանք կամ թե-  
րութիւն ունին որ ետ ձգուած են:

**Ի՞նչ են դարձեալ սա**

լօգունգ, խուլիզան

օտարոտի ձայներն ալ որ յաճախ կը լսուին եւ ո-  
րոնց մինչեւ հիմա ալ տիրած չեմ իմաստին, ինչ-  
պէս շատեր ալ ինծի հետ անշուշտ: Ինչ որ ալ լի-  
նին սակայն, սա ճշմարիտ է որ երկուքն ալ անա-  
խորժ՝ տղեղ եւ անպիտան են: Գիտցողներուն կ'իյ-  
նայ հայերէն ընտիր համազօրներով փոխանակել:

**Շնորհալի զոյգեր են նաեւ**

զահանդ

զարզանդ

\* Շատ ընտիր զրիչներու տակ ալ տակաւին կ'երեւի այդ  
խորթ եւ օտար բառը որ պարզապէս խապրել – խապրելիք պղա-  
ւաղեալն է: Ինչո՞ւ չըսել յդել, ուղարկել, դրկել, խրկել որ զոնէ  
հայ ծաղում ունին եւ առ հասարակ զործածական:

որք մերթ ընդ մերթ կը տեսնուին առանց կանոնաւոր անցազրի:

Զեմ խօսիր կուլտուր տգեղ եւ խրթնաձայն բառին վրայ որ երթալով տեղաւորուեցաւ եւ անհրաժեշտութեանց կարգը անցաւ՝ խափանելով «մշակոյթ» բուն հայ բառի մուտք:

Ինստիլիկենդը

գոնէ արտարերութեան դիւրութիւնն եւ ախորժը իր հետն ունի, առանց սակայն իրաւունք ստանալու մտաւոր, մտաւորական, մտաւորականութիւն հայ բառերուն տեղը բռնելու:

Ի՞նչ ըսենք հապա սա

արանիքնի

Եւ բդաւելի պէս տգեղութեանց որք գրչի տակ բնաւ դալու չէին:

## Բ.

### ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ

#### 1. ԹԻՒԵՐՈՒ ԶԵՂԾՈՒՄՆԵՐ

Հայ լեզուին մէջ կան բառեր որ անեղական են. բնականաբար զանոնք եղակի գործածելը սխալ է. կան ալ որ անյոքնական են, զանոնք ալ յոքնակի գործածելը լեզուի դէմ մեղանչել է:

Այսպէս, զոր օրինակ դէմֆ, պէտֆ, մեղֆ, կերպարանֆ, փառֆ, երկինֆ, եւայլն անեղական լինելով՝ դէմի, պէտի, մեղի, եւայլն հոլովելը սխալ կը լինի. ինչպէս որ ալ լոյս, սէր, քուն, սուգ, խաւար, եւայլն անյոքնականները՝ յոյսց լուսոց, քունովֆ. Խաւարաց զրարարածեւ հոլովելը:

Բայց աշխարհաբառին մէջ կըսենք լոյսերը, սէրերը, քուները, խաւարները, ինչպէս նաև աղաշանքներ, պաղատանքներ, փառքեր, եւայլն, ասոնց ծայրի Քն բառին հետ մարմնացած համարելով:

**Չեմ զիտեր ինչո՞ւ հիմա**

կրօնքը՝ կրօն

հիմք՝ հիմք, հիմքեր,

խորք՝ խորք, խորքեր

ձեւն առած են, Երկուքն ալ թէ՛ եղակի եւ թէ յոք-նակի ունենալով հանդերձ, եւ

հուրն ալ որ յոքնակի բնաւ չունի՝

հուրքեր սկսած է գործածուիլ:

**Այս հետեւողութեամբ**

ովքե՞ր

Ճըն ալ կը տեսնուի ոռւսահայ բարբառին մէջ որ թէեւ զեռ մուտ զտած չէ մեր մէջ, բայց ոմանք արդէն սկսած են տեղի տալ: Այս կազմին մէջ սակայն կրկնակի սիսալ կայ, եղակին է յայտնապէս ո՞ կամ ո՞վ, աւելի ճշգիւ խօսելով ո՞, միւսին վը ամանակը Երկարելու համար միայն բերուած, ինչպէս յունարէն մեծ ո՞ երուն ըրած են նախնիք, օր Երիքով, յովտ, Յովհան, եւալյն:

Արդ՝ հետեւելով հայերէնի ընդհանուր կանոնին ոին յոքնակին պիտի լինէր՝ ո + ք, այլ որովհետեւ սա շփոթութեան տեղի պիտի տար ո՛ք մասնականին հետ, նախնիք հարկ տեսեր են յ տար մուծանել, թէ՛ փրկելու խմաստը եւ թէ մեղմացնելու ձայնը որով ծնունդ առած է ոյքը որ ովք ալ կրնար ըլլալ եւ թերեւս էր ալ, բայց առաջինը, իր զիւրութեանը համար՝ տիրող մնացեր է:

Ուրեմն ըստ օրինի կամ զբարառաձեւ ոյք պիտի ըսուի, կամ ովի հետեւելով՝ ովք կամ աշխարհարար կազմով ովիք եւ ոչ թէ ովքեր որ կրկին

յոքնակի է, դրաբառի եւ աշխարհաբառի անհեղեղ խառնուրդով:

\* \* \*

## Հոգսեր

Առ ալ յաճախեալ սխալներէ մին է եւ կրկնակի սխալ, նախ որ բառը անեղական չէ, եղակի ալ ունի, յոքնակի ալ, հոգ հոգք. երկրորդ որ եթէ անեղական ալ լինէր՝ գարձեալ ազօրէն պիտի մնար կազմուածքը. քանզի ո յոքնակերտով հոլովման օրինակը չունինք հայերէնի մէջ: Զենք ըսեր երրէք վէրսեր, կամսերէն, միտսերուն, այլ վէրքեր, կամֆերէն, միտքերուն, եւայլն:

\* \* \*

## Եր, ներ

Հին բարեկարգեալ աշխարհաբառին մէջ, կ'ակենարկեմ ասկէ 40-50 տարի առաջուանին, հաստատուն կանոնի կարգ անցած էր միավանկ բառերը երով, բազմավանկները ներով յոքնակի չինել: Բացառութիւն չկար:

Այս կանոնը այսօր ալ ի յարդի է, դադրած չէ, բայց կարգ մը բառեր սկսած են ստունդանել եւ շարքերը խզել, երբեմն այս եւ երբեմն այն խուժրին յարակցելով: Այս խոտորումները սովորաբար կը պատահին այն բառերուն վրայ որոնց վերջին տառը նայ ըսուածներէն է, ինչպէս դ - լ, մ, ն, թ, որք դիւրասահ, դիւրաթաւալ ըլլալնուն՝ կակուզ, դէջ կամ թաց (նայ) ըսուած են (liquide):

Եւ որովհետեւ մէ՛կ ձայնաւոր միայն կը ցուցնեն յայտ եւ երեւելի, կարծուած է թէ միավանկ են. աստի ծաղած է չփոթութիւնը: Որով հիմա ան-

խորաբար գրողներ կան թէ՛ աստղեր և թէ՛ աստղներ  
 » տարրեր » տարրներ  
 » փոքրեր » փոքրներ,  
 եւայլն, եւ աւելի ընսհանրանալ ձգտելով սովորու-  
 թիւնը՝ բազմավանկներն ալ սկսած են խախտիլ եւ  
 տարուրերիլ

չողենաւեր — չողենաւեր  
 մասնաճիւղեր — մասնաճիւղներ  
 շեղեկառքեր — չողեկառքներ, եւայլն :

Կը խոստովանիմ որ գիւրասահութեան տեսա-  
 կէտով եղերելի ալ չեմ դաներ այս խոտորումները,  
 ևթէ այս սահմանին մէջ մնան, բայց կը վախնամ  
 որ, մղումը տրուած լինելով, քայքայումը հետ  
 զհետէ ծաւալի եւ անիշխանականութեան տեղի տայ:  
 Ուստի աւելի լաւ է, ձայնական փոքր առաւելու-  
 թեան մը համար, արդէն ընդհանրացած եւ սովո-  
 րական դարձած կանոնը չխախտել:

Միավանկները եր՝

Բազմավանկները ներ.

Այս պարտի լինիլ տիրող օրէնքը :

Եւ արդէն, եթէ ուշադիր նայուի, այն հայա-  
 վերջ միավանկներն ալ միավանկ չեն խկապէս, այլ  
 առ աչօք միայն, քանզի արտասանութեան մէջ ը  
 զզալի ձայն մը կը մտնէ որ ուրիշ տեղերու թարմա-  
 տար ըերու կարդէն չէ, այլ նիւթապէս վանկ կաղ-  
 մող է, որով օրէնքը դարձեալ պահած կ'ըլլայ իւր  
 զօրութիւնը :

## 2 ՀՈԼՈՎՎԻ ԶԵՂԾՈՒՄՆԵՐ

Հոս ալ համաձայնութիւնը կը պակսի եւ չեմ  
 ալ ցանկար որ բոլորը մէկ միտութեան մը վերածուի,  
 ինչպէս ժամանակ մը փորձուեցաւ անփորձներէ,  
 կարծելով եւ հաւատալով որ դրչի մէկ հարուածը

բաւական է ամբողջ ժողովրդի մը սովորեալ գարաւոր ձեւը փոխելու : Եւ փոխելէն ի՞նչ օգուտ : — Միաձեւութիւն, դիւրութիւն պիտի ըստն : — Բայց այդ դիւրութիւնը տաղտառիի ի՞նչ ծանր գնով պիտի առնուէք :

Միօրինակութիւնը միշտ եւ ամէն տեղ յարգելի չէ երբ հետեւանքը ձանձրոյթ եւ տաղտկութիւն է .

«Միօրինակութենէն ծնաւ օր մը տաղտուկը» ըսած է Պուալոյ Գաղղիացի մեծ բանաստեղծը\* :


Պէտք է ընդհակառակն, պահենք հոյովական պէսպիտութիւնները որ իրենց աննմանաձայն այլազանութեամբ զիւր եւ ախորժ կուտան :

Ուզգելին նորամուտ եւ բռնազրօսիկ ձեւերն են որ լեզուին վաղ իսկ առած հաստատ ձեւերուն եւ ընդունուած սովորութեանց կը հակառակին : Մենք եղակին սովորաբար ի, երբեմն ալ ու, մինչ յոքնակին միշտ ու կը վերջաւորենք, զործի, կովու, մարզու, այծերու, ձիերուն : Ծուսահայք բոլորը անխտիր ի կը հոլովեն, այծի, կովի, զործի, այծերի, կովերի, զործերի որ մեղ խորթ կուզայ : Զգենք վարժութեան խնդիրը պահ մը եւ անոնցը ընդունինք . բայց ո՞ր նախադասելի օդախն համար . ի՞նչ առաւելութեամբ մին զմիւսը պիտի խավանէ : Չեմ տեսներ համոզիչ փաստ :

Նոյնպէս եւ եղակին անպատճառ ամեն ուրեք ի հոլովելը, զոր սմանք մեր մէջ ալ սկսած են, այնշափ ալ բարեցրջութիւն մը չէ, իսկ թիւն վերջացածներուն համար անտանելի է մեծուրիսինի, ծանրուրինի պէս ձայնները : Յոքնակին կրնայ երկու ձեւի ալ զալ, զիտուրեանց կամ զիտուրիններու . թէեւ հինը զբարառաձեւը նախապատիւ է :

Ում վերջաւորութեան համար կրնանք քիչ մը

\* L'ennui naquit un jour de l'uniformité'.



աւելի թոյլատու գտնուիլ , քանզի կրնայ վայելչապէս ըսուիլ

ուսման ալ ուսումի ալ

քաղման » քաղումի »

Միայն զգուշանալու է բաղմավանկ ումերու ընտրութեան մէջ , զի շատ անդամ այս կարգի երկայն բառերուն մէջ , հին ձեւն է աւելի ընտել եւ աւելի ճաշակաւորը :

Այսպանելի է , արդիական երեւնալու տղայամը-տութեամբ , ոմանց զրարառի ան ձեւը մերժելով անպատճառ ամէն ումերը ի հոլովելը , ինախատինս եւ իտոյժ ճաշակի : Թող ամէն ոք աղատ մնայ իւր ընտրութեան մէջ , առաջնորդուելով միայն իւր ճա-շակէն , պայմանաւ ոք կիրթ լինի սա :

Ցածախեալ շփոթութիւններէն մէկն ալ պարզ և բարդ բառերու տարտամ հովովումն է :

Գրաբառի մէջ օրէնք է որ բառ մը պարզ վի-ճակին մէջ ո՛ր հոլովման ոք կը հետեւի , բարդուած ժամանակը նոյն հոլովը չպահեր , այլ կը փոխէ :

Խրատ , ու — Բարեխրատ , ի , ից

Որս , ոյ — Զկնորս , ի , աց

Գործ , ոյ — Այգէգործ , ի , աց :

Դրաբառաձեւ հոլովուած բառերուն մէջ այս կա-նոնէն խոտորիլը սխալ է ուրեմն . պէտք է ըսենք լրագրի , լրագրաց , ոչ թէ լրագրոյ , լրագրոց , զիր-ին հոլովմանը հետեւելով :

«Ինֆղինֆ»

Անհեթեթ հոլովում մալ այս կրկնեալ միու-թեան վրայ կը տեսնուի , ինֆղինֆիս , ինֆղինֆնուս , ինֆղինֆնուդ , եւ աւելի անտանելի տեսակէն՝ ինֆ-ղինֆներնուդ , տեսած ալ եմ ինֆիրզինֆ :

Նախզրիւ հոլովներուն մէջ օրինաւոր ևն

ինֆղինֆս , ինֆղինֆդ , ինֆղինֆնին

ձեւերը, այլ վերջահոլովներուն մէջ խժալուր եւ ապօրէն. բուն վայելուչ եւ ուղիղ ձեւերն են.

ինքնիրեն, ինքիրմէ, իրենից իրենց, իրենից զիրենից, մենից մեզէն, մենից զմեզ կամ մենից մեզի, դուք ձեզէն, դուք ձեզմէ, դուք ինքնին, եւայլն:

### «Ումնո՞վ»

Թուսահայ թերթերուն մէջ այս օրեր այս անսպավոր ձեւին ալ հանդիպեցայ: Թէեւ մերիններէն տակաւին հետեւող մը չեղաւ, բայց խիթալով թէ մի՛ դուցէ ոմանք փորձուին՝ պատշաճ համարեցի նշանակել:

Այս ումնովը կ'երեւի տաճկերէնին ֆի՞մ իլէ, ֆիմի՞ն իլէին կը պատասխանէ որուն հակադրելու համար ո կամ ովէն բղխած գործիական մը չունինք հայերէնի մէջ: Նախնիք ո՞ր հարցականէն լրացուցեր են այս պէտքը (որո՞վ): Այլ որովհետեւ այս վերջինը տաճկերէն հա՞նկըսըլլա ալ կը նշանակէ, եւ միւս կողմէն ալ ով ո՞վ անախորժութենէ փախչելու համար կը նախընտրէի գոնէ ումնո՞վ ըսել, ո աւելորդ տառը զեղչելով: Բայց զիտելի է որ շատ տեղ շատ պատշաճապէս կրնանք որո՞վը պահել առանց երկդիմութեան տեղի տալու:

### 3. ԽՈՆԱՐՀՄԱՆ ԶԵՊԾՈՒՄՆԵՐ

Ասոնց խելամտութիւնը դիւրացնելու համար անհրաժեշտ կը համարիմ զասական հայերէնի վըրայ սուրդ ակնարկ մը նետել:

Խոնարհման տեսակէտով մեր բայերը երկու զասակարգի բաժնուած կը տեսնենք, մէկ մասը մի միայն մէկ արմատով կը խոնարհին, եթէ բառը չունի աւելի, իսկ միւս մասը երկու արմատով,

Երկրորդը լինելով բայածանց մը\* :

Այսպէս գործեմը երկարմատեան է, զի ունինք մէկ կողմէն պարզ արմատ գործ, իսկ միւս կողմէն ածանցարմատ գործեաց. մինչ քողումը մէկ արմատ միայն ունի՝ քող:

Երկարմատեան են եմ լծորդեալներէն մեծ մասը, ամ լծորդեալներուն բոլորը, և ում էն ալ բաւական թուով:

Իսկ միարմատեան են միջանկեալ ան ածանցով յօրինուած բոլոր իմ լծորդեալները, ինչպէս ուսանիուն, եւայլն, և ում էն մի քանին:

Այս դրութեան բերմամբ ժամանակներն ալ երկու որոշ գասակարդի բաժնուած կը տեսնենք: Առաջին պատկերը կը կազմեն,

Սահմ. Ներկայ

Անկատար

Արդելական

Ատորագասական

Աներեւոյթ

Բնդ. Ներկայ

Բնդ. Ապառնի

Բ. Պատկերի մէջ կը զետեղուին

Կատարեալ

Ապառնի

Հբամայական

Բնդ. Անցեալ, երբեմն ալ

Բնդ. Ապառնի:

Աւելի բացայայտ պատկերացնելու համար դընենք հետեւեալ օրինակները

1. Գործեմ

պարզ արմատ գործ

Բայարմատ գործեաց

\* Այս բաժանումը պարսկերէմի մէջ ալ դուրսնթիւն ունի:

## Ա. Պատկեր

## Ուղիղ Ժամանելը

Սահմ.	Ներկ.	զործ - էմ
Սահմ.	Անկ.	զործ - էի
Արդ.		մի՛ զործ - եր
Ստոր.		զործ - իցեմ
Աներ.		զործ - ել
Բնդ.	Ներկ.	զործ - ող, օղ
Բնդ.	Ապ.	զործ - ելի, ելոց

## Բ. Պատկեր

## Խոտոր Ժամանակներ

Կատ.	զործեց (զործ-եաց) ի
Ապ.	զործեց - ից
Հրամ.	զործ - եա
Բնդ.	- եալ, եցեալ

## 2. Բառեալ

աղարդ արժատ բառ - ն

բայարժատ բարձ

## Ուղիղ Ժամանակներ

Ներկ.	բառն - ամ
Անկ.	բառն - այի
Արդ.	մի՛ բառն - ար
Ստոր.	բառն - այցեմ
Ան.	բառն - ալ
Բնդ.	բառն - ալի, ալոց :

## Խոտոր Ժամանակներ

Կատ.	բարձ - ի
Ապ.	բարձ - ից
Հրամ.	բարձ
Բնդ.	բարձ - եալ

## 3. Խնութ

1. արժատ խին

2. արժատ խից

Ներկ .	ին - ում
Անկ .	ին - ուի
Արգ .	մի՛ ին - ուր
Ստոր .	ին - ուցում
Ան .	ին - ուլ
Բնդ . Ներկ .	ին - լի՛ , լոց
<i>Խոսոր ժամանակներ</i>	
Կատ .	իս - ի
Ապ .	իս - ից
Հրամ .	իսից
Բնդ . Անց .	իս - եալ

## 4. Թռղում

արմատ քող	Խոսոր ժ .
Բողիղ ժ .	Խոսոր ժ .
թող — ում	թող — ի
թող — ուի	թող — ից
մի թող — ուր	թող
թող — ուցում	թող — եալ
թող — ուլ	
թող — լի՛ , լոց	

## 5. Ուսանիմ

արմատ - ուս	Խոսոր ժ .
ածանց - ան	
լծորդ - իմ	
Ուղիղ ժ .	Խոսոր ժ .
ուս - ան - ել	
Ուս - ան - իմ	Ուս - այ
ուս - էի	ուս - այց
մի ուս - ան - իր	ուս - իր
ուս - ան - իցիմ	ուս - եալ
ուս - ան - ող , օղ	
ուս - ան - ելի՛ , ելոց	
Թէւ երկարեցաւ բայց շատ որէտք էր մտաց մէջ	

լաւ տողաւորել հայ քերականութեան այս հիմնական ծանօթութիւնները, զի ասոնց ստոյդ դիտութիւնն է որ մեզ պիտի առաջնորդէ աշխարհաբառին մէջ ընտրելի ուղղութեան :

Դիւրին է հիմա բաղդատութեամբ հասկնալ թէ ո՛րչափ կը հեռանանք մենք ուղիղէն եւ հարազատէն երբ կ'ըսենք .

Ուսանած փոխանակ ըսելու ուսած (ուսեալ)

Բեկանած » » » բեկած

Բեկանուած » » » բեկուած

Լքանած » լքած

Լքանուած » լքուած

Լքանեցին, կամ

Լքեցին » լքին

Կլանած » կլլած, կուլ տուած

Եղծանեցին » եղծին

Զեղծանած » զեղծած

Զիջանեցաւ » զիջաւ

Իջանեց » իջաւ

Շիջեցաւ » շիջաւ

Զիջել » զիջանիլ

Բողեցին » թողին

Արկանեցի » արկի

Յենած » յեցած

Դեռ ասոնց պէս շատեր բայց կանոնը յիշելէն ևորքը գժուար չէ անոնց ուղիղը գտնալը : Կրնանք ալ առաջնորդուիլ մեր թի, պազի, դրի, զարկի ձեւերով որ զեռ ուղիղ պահուած են, փիւ թիցի, զարկեցի, դրեցի, եւն ըլլալու :

Զեմ խօսիր ոռւսահայոց մէջ սովորական դարձած փլվեց, զրադուեց, զեկուցեց, կացուցեց, վախնանուեց, ապացուցեց, ապացուցանեց եւ այլ այսուղիսի խորթութեանց վրայ որք տակաւին մեզ օտար են եւ ցանկալի է որ այնպէս ալ մնան :

«Կրնալ — կարենալ»

Դիտողութիւն մ'ալ այս երկու բառերուն վրայ որք թէեւ նոյն եւ մի կար արժատի բղխումներն են, բայց առումներուն մէջ փոքր զանազանութիւն մտած լինելով լաւ է չշփոթելը :

Ուշադիր զննութիւնը կը ցուցնէ որ կրնալը աւելի կարողութեան ատակութեան կ'ակնարկէ, մինչդեռ կարենալը աւելի հնարաւորութեան՝ պատեհականութեան զաղափար կը զարթուցանէ : Եւ խոնարհմանց մէջ ալ, մինչ կրնալը ամէն ժամանակի կը պատշաճի,

*կրնամ*

*կրնայի*

*պիտի կրնամ, եւն.*

կարենալը մի միայն թէական, պայմանական, եւ ըղձական ձեւերուն կը պատասխանէ (Conditionnel, Subjonctif, Optatif) աւելի :

Եթէ կարենայիր — հնարաւորութիւն ունենայիր . կարենալ ընելու համար պէտք էր որ — պայմանական .

*Որպէս զի կարենամ — ոչ թէ կրնամ,*  
*թէ կարենայի՝ կ'ընէի — ոչ թէ կրնայի :*

4. ԲԱՐԴՈՒԹԵԱՆ ՍԽԱԼՆԵՐ

Խօսինք նախ տիրող օրէնքներուն վրայ

1. Հայերէնի մէջ օրէնք է որ բարդութեան մտնող առաջին եզրը երկրորդին իմաստը լրացնելու ծառայէ կամ իրը խնդիր կամ իրը ածական կամ իրը մակրայ\* : Այսպէս

մարդասէր կը լուծուի — որ սիրէ զմարդ (խնդիր սեռի) :

\* Մէկ երկու բացառութիւն հազիւ կը համբռուի, ինչպէս օգտագործ ուր բ. եզրն է ածականը :

**Սիրասուն կը լուծուի - սիրով սնեալ** (խնդիր  
բնութեան) :

**Զարամիտ** ➤ - որ չար է մտօք (ածական) :  
**Կարեվէր** ➤ - կարի յոյժ վիրաւոր  
(մակրայ) :

2. **Պայման է նաևւ որ երկրորդ եզրը անփոփոխ**  
մնալով առաջինին մէջ զանուող վանկաւարտ փոփո-  
խելի կամ զեղչելի տառը, ըստ փոփոխման օրինի,  
նախ քան բարդուիլը՝ փոփոխուի կամ իյնայ :

**Ըստ այսմ ուրեմն պիտի ըսենք**

**Սէր** (սիրոյ) — սիրակցորդ

**Տէղ** (տիգի) — տիգախոց

**Ոյժ** (ուժոյ) — ուժասպառ

**Սիրտ** (սրտի) — սրտաբեկ

**Ատեան** (ատենի) — ատենակալ

**Սուտ** (ստոյ) — ստախօս\*

3. **Պայման է նոյնպէս որ անեզականները ի-**  
**բենց յոքնակերտ նշանը (ք) ձգեն, օր.**

**Միտք** — մտազրադ

**Կեանք** — կենարար

**Բարք** — բարացոյց

**Երկինք** — երկնատուր

**Այս կանոնը ս-ի վրայ չտարածուիր, զի ս-էն**  
**բաւական թուով զեղեցիկ բարդութիւններ ունինք**

**օրէնսդէտ, օրէնսդիր, օրէնսուսոյց,**

**կենսածիր, կենսապարզեւ, կենսատու, եւն.**

**Նոյնպէս եւ ց-էն մի քանի հատ**

**այրեացաւեր**

**կանանցածին**

**Եւ նոյն իսկ ք-էն ունինք**

**երեքամեայ**

**երեքդիխեան**

\* Բայց կայ սուտանուն առ յիշինս :

*չորեքօրեայ*

Բայց ասոնք բացառութիւններ են, եւ աւելի մօտէն նայելով իրենց բանաւոր պատճառներն ալ ունին : Ս-ով յօրինուածները բոլորն ալ խնդիր սեռի են, եւ որովհետեւ բառերը արդէն խնդիր լինելու վիճակի մէջ են հայցական հոլովով, հարկ չէ տեսնուած եղծանել կամ փոփոխելու :

Նոյնօրինօք պահուած են նաեւ ց-ով կերտուածները, իբր բնութեան խնդիր

կանանցածին — ծնեալ ի կանանց

այրեացաւեր — այրեցմամբ աւերեալ, եւն :

Առանց աւելի երկարելու շեշտենք ուրեմն որ տիրող օրէնքը ք-ին իյնալն է :

4. Միութեան կապը կամ զօդիչ մասնիկն է սովորաբար առառը, բայց անպատճառ եւ առ հարկէ չէ այս, կրնայ ե ալ ըլլալ, և ալ, ի ալ, ու ալ, և ալ, կամ առանց զօդիչի ալ, օր .

*ծառատունկ*

բարեգործ

որդէգիր

զլիսիրաց

պարտուազատչաճ

ելեւմուտ

բարձրնտիր

Այս ամէն պէսպիսութիւնները տուողը նախնեաց Աթենակիրթ ճաշակը եղած է :

Այսպէս կազմուած են

*դիտապաստ*

առանց զօդի, դիտապաստ բացազանչութենէն խոյս տալու համար : Այսպէս ըսուած է

*հեռարնակ*

փոխանակ հեռիարնակի, ուր ի եւ ա ձայնաւորներու անհարկի ընդհարումը պիտի տեղի ունենար :

Նոյն օրինօք եւ պատճառաւ են

բարերար փիս . . . . . բարիարար ի  
գինարբու

կամ » գինիարբու ի  
գիներբու

քնչած » քնաած ի  
բնաւ տեղ մը չտեսնուիր , զօր .

Համաանուն

Համաազգի

Համաաշխարհական ի պէս այլանդակութիւններ , այլ միշտ սեզմ եւ ամփոփ

Համանուն ,

Համազգի ,

Համաաշխարհական , եւն :

Եւ եթէ պատահեր է ալ կամ միջանկեալ յով  
մը մեղմացուցեր են կամ մէկը բոլորովին զոհեր են :  
Օրինակ՝ քո գերանունը որոյ գործիականը , ըստ կանոնի պէտք էր ընէր քով , բայց տե՛ս ինչ գեղազգացութեամբ յօրիներ են

«քով»

զեղչելով ո-երուն մէկը , կամ

«քոյով»

արդիլելով ոռ անախորժ բաղխումը :

Միահամուռ

միաբան

հոգիընկալ

բարիատեաց

բազեակիր

Եւ այլ ասոնց պէս յօրինուածքները ոչ զեղծում ոչ  
բացառութիւն են , ընդհակառակը շատ ալ կանոնաւոր են քանզի բաղխումը նոյն ձայնաւորի վրայ չէ ,  
այլ տարբեր , որով եւ ախորժ պէսպիսութիւն եւ զեցկութիւն մալ մտած է ձայներու մէջ :

Այս օրէնքներ պայմաններ ի ձեռին , բաղդատենք հիմա մերակերտ

հասարակաարժէք  
համաամերիկեան  
համաեւրոպական  
ռազմաարդիւնարերական  
ամենաաղաղակող  
աշխատաթնդունակութիւն  
մայրաերկիր  
տիրակչ  
հակառառդարանական\* , եւն .

*ոռւսահայ նմոյշները :*

\* \* \*

### «Արիւն»

բառի վրայ ալ մի քանի անհեթեթ բարդութիւններ  
սկսած են շրջան առնել

արնաքամ	փիս . ըսելու	արիւնաքամ
արնախում	>	արիւնարրու
արնածոր	>	արիւնածոր
արնաներկ	>	արիւնաներկ

զի արիւն-ին մէջ կորստական ձայնաւոր մը չկայ որ  
հոլովուած կամ բարդուած ատեն իյնայ

արիւնը , արնի կամ արնոյ	արեանառու
շըներ , այլ արեան եւ այս վերջինէն ունինք	արեանառու
իսկ արնա տիպը՝ ոչ ուրեք :	

\* \* \*

Տեսակ մը միացումներ ալ կան որ թէեւ իսկա-  
ոլէս բարդութիւններ չեն հայկական տարագով , բայց  
եւ այնպէս այն կարդի կը վերաբերին դարձեալ եւ  
որք նոր տեսակ շփոթութեանց պատճառ դարձած  
են : Ազգանուններու վրայ է խօսք :

\* ա + ա + ա + ա + ա + ա = 7ա :

Ոմանք կը զրեն Ֆրանքո-Գերմանական ,  
ոմանք՝ Գերմանա-Հունգար ,  
ոմանք ալ  
անդլեմաճառ ,  
Աւստրեւ-Գերման , եւն :

Անշուշտ այս վերջինը , իւր հայացի կազմովը՝  
հրապուրիչ է , սակայն այս հանգամանքը նախապա-  
տուութիւն տալու չափ զօրաւոր չթուիր ինձ . ճաշա-  
կի եւ սահողութեան անսալու ենք աւելի : Եթէ մէկ  
երկու դիպուածներուն մէջ այնչափ ալ աշքի չզար-  
ներ , մնացած շատ պարագաներուն մէջ ակներեւ է  
այս կազմին խրթնութիւնը : Խղճալու չենք , գեղագի-  
տական հարկի մառջեւ , բնիկ խորթը զոհելով նոր եւ  
ճաշակաւոր ձայներ մտցնելու լեզուին մէջ , ինչպէս  
նոյն ինքն նախնիք , ճաշակի գերագոյն օրէնսդիր-  
ները , բազում առիթներու մէջ ըրած են :

Սոյն բանաւոր հայեցողութեամբ ա զօդիչով  
յօրինուածներն ալ պաշտպանելի չեն . աաաներէն  
այնչափ շատ ունինք արդէն լեզուին մէջ որ թող գո-  
նէ այս մէկ հատը պակաս ըլլայ եւ չունենանք

Աւստրիա - Անդլիական  
Գերմանա - Աւստրիական

անախորժութիւնները :

Ինչպէս կ'երեւի , ընտրութիւնը ինքնին օ զօդի-  
չին վրայ կ'իյնայ որ ամէն անպատեհութիւն կը  
բառնայ եւ որ ամէն ազգի եւ լեզուի մէջ ալ , ճիշդ  
այս պատճառաւ անշուշտ , գործածական դարձած է :  
Ի՞նչ վնաս ունի որ ըսենք մեզմօրէն եւ վայելչապէս

Անդլո - Գերման

Աւստրիա - Մաճար

Ֆրանքո - Սպան

Հելենօ - Աերպ , եւն :

ա. Անհեթեթ բարդութիւններ

Այս անուան տակ կ'իմանամ հետեւեալ մի քանի  
նմոյշները որոնց բաղձալի է որ չածի թիւը.

Ամենավատթար

Այս ամենա ով շատ մը զեղծումներու դուռ  
բացուած է, բայց հոս մանաւանդ աններելի սխալա-  
նաց մէջ ենք, քանզի քար պարսկահայ մասնիկը բա-  
ռը արդէն իւր ուժգնութեան զագաթնակէտը բարձ-  
րացուցած լինելով, վրան բերուած ամենա ով բառը  
նոր ոյժ մը չպիտի ստանայ, որովհետեւ վատրար էն  
աւելի վատութիւն չկրնար երեւակայուիլ: Եւ, ինչ-  
պէս քիչ յետոյ պիտի տեսնենք, ամենա հայերէնի  
մէջ գերադրական շինող մասնիկ մ'աւ չէ, այլ պարզ  
գոյական մը որ բարդութիւններ կը յօրինէ:

Նոյն եպերանքով կը վերաբերուինք նաեւ  
ամենաանտանելի  
ամենասարսափելի  
ամենաանհետեւղական

Եւ այլ այսպիսի այլանդակ եւ իսկապէս սարսափելի  
բառերուն հետ զորս թէ՛ լեզուն կը դատապարտէ եւ  
թէ՛ ականջը կը մերժէ:

\* \* \*

### Բաժականառապետ

Բարերախտաբար մեզ անծանօթ թէ՛ բառը թէ՛  
պաշտօնը: Քերականօրէն սխալ մը չկայ, բայց ո՛ր  
ականջը պիտի հանդուրժէր ատոր: Ինչո՞ւ չըսել  
պարզապէս

բաժակալար  
որ լիովին նոյն միտքը կուտայ, առանց չնորհքէն  
բան մը կորսնցնելու:

Ինչ որ ալ լինի սակայն ասոր յոռութիւնը, իրմէ  
զօրաւորները կան.

«Ճիշտուագործարանատէր»

*որուն ամէն կուրծքի եւ շունչի դործ չէ համարձակելը :*

*Նոյն կարգէ դարձեալ*

«բնակարանավայր»

*բնակելու տեղ ըսել կ'ուզէ : Բաւական չէ՞ր արդեօք սոսկ բնակարան կամ բնակավայրը որ գոնէ երկու վանկ պակաս թուելով թեթևութիւն մը կը բերէր :*  
*«Լուցկարկողիկ»*

*Զեմ գիտեր թէ ուրիշ լեզուներու մէջ ալ կը դանուի՞ն արդեօք այս չնորհալի տիպէն : Ինչո՞ւ լուցկետուփ չըսել որ գոնէ արկողիկ ի անարտարերելի ծանրութիւնը չունի :*

«Սառցաժայո»

«Սառցարանական»

Սառոյց բայարժատէն առնուած են, բայց բարդութիւնը լեզուին օրինաց հակառակ կատարուած է : Սառոյց ին վերջին վանկին մէջ եղած երկրարրառ ոյ՝ հոլովման եւ բարդութեանց մէջ երբեք չիյնար, այլ ուի կը փոխուի, ըստ հասարակ կանոնի, գոյն, գունոյ — կոյր, կուրի — ողկոյզ, ողկուզի, եւն. եւն. : Ուստի պիտի ըսուէր

սառուցաժայո, սառուցարանական

բայց ինչո՞ւ աւելի կարճ եւ թեթեւ կերպով չըսել  
սառաժայո, սառարանական

քանի որ այն միտքը կը յայտնէ : Ի՞նչ է հոս չզոհուելիք նուրբ երանգը :

բ. Անսովոր եւ անհարկի բարդութիւններ

«Զատորշել»

Որոշելը զատել եւ զատելն ալ որոշել նշանակելով, արդէն իմաստը իր լրութեան մէջ է . երկու նոյնանիններուն միացումը տարապարտ խճողումէն զատուրից արդասիք մը չունի :

«Բնուրագիծ»

Caratère ըսել կ'ուզուի, կարծեմ. բայց տղեղ  
եւ ծանրալուր բառ եւ ճիշդ ալ չէ կազմութեամբ:  
Բնուր, հոլովուր, սովորուր տղեղ ձայները միշտ  
զդուշալի, միշտ խորշելի են եւ օրինակ ալ չունին  
շատ:

«Բարոյալքում»

Լքում, բեկում արդէն բարոյական իմաստով  
կ'առնուին, բարոյա մըն ալ աւելցնելը յուժպէտու  
ծանրաբեռնել է բառը:

«Բոնուժգին»

Բուռն կամ ուժգին երկուքն ալ սաստկութեան  
կատարը դտնուելով սասոնց միացումը նոր թափ մը  
չըերեր իմաստին բայցի բառը խրթնացնելէ:

«Ուրուապատկերել»

Նոյն իմաստը պիտի տային ուրուագրել կամ  
— զծել բառերը՝ աւելի թեթևորէն:

«Գործելակերպ»

«Խորհելակերպ»

«Մտածելակերպ»

Հարազատ շինութիւններ չեն, բայց որովհետեւ  
ծանրութիւն ալ չունին եւ շատ սովորական զարձած,  
կրնանք պահել, պայմանաւոր որ չչափազանցուի եւ  
անհեթեթութեան չզառածի: Զեմ զիտեր ինչո՞ւ  
հրաժարեցանք հայացի խորհելու՝ մտածելու կերպ՝  
եղանակ ըսելէ:

«Գերեզմանում»

«Գերեզմանել»

մօտերս ալ կարդացի

«Գերեզմանաքարել»

Ի՞նչ չնորհք եւ ճոխութիւն կը բերեն ասոնք լե-  
զուին, եթէ պարզապէս քաղել կամ տապանաքար  
դնել ըսէինք՝ չպիտի՞ հասկցուէր:

«Ցամաքել»

Ցամաքը հանել կամ ելլել ըսել կ'ուզէ , atterrir , landingի հետեւղութեամբ , բայց հայերէնի մէջ ցամաքելը չորցնել կը նշանակէ , այս նոր առումով նոր երկդիմութիւն մ'ալ աւելցնելու տեղի չկար : Տղայական է օտար բառի մը անպատճառ նոյնակազմ հայ բառ մը հանդիպաղբելու ձգտումը : Ուր որ կարելի է՝ լաւ , բայց ուր որ արգելիչ բանաւոր պատճառներ կան՝ հոն լեզուն բոնադատելու չէ , մանաւանդ եթէ անհարկի եւ վարկպարազի ալ է :

«Բանակիտղած»

Բանակիտղը արգէն շատ յանձնաբարելի միութիւն մը չէ և խժալուր ետղը սահուն տեղին պարզ չըջումը կամ թէ աւելի՝ խառնակումն է : Ո՞ր պարտաւորիչ հարկի տակ պիտի ըսէինք բանակիտղած , ուր բանակած կամ բանակ դրած բուն հայ վայելուչ կոկիկ ձեւերը կան ու կը մնան :

«Հրահանգագրեց»

Հրահանգին գրաւոր կամ բերանացի ըլլալուն վրայ շղառնար խնդիրը , այլ տրուելուն՝ ո՛ր եւ է եղանակաւ : Ուստի բաւական էր միայն հրահանգեց ըսելը , կամ եթէ անպատճառ գրով տրուած ըլլալը յայտնել կ'ուզուի՝ գրաւորապէս հրահանգեց :

«Ծիրմաժայռ»

Տապահաժար ծանօթ եւ սովորական բառը չըսելու համար ստեղծուած :

«Տենդաբողոք»

Զեմ հասկցած թէ ո՛ր օտար բառը կը թարգմանեն ասով :

«Ռսկերիզ»

Անաջող ընտրութիւն , մանաւանդ գետերու գընացքին վրայ խօսելով :

«Սրբազնի»

«Սիրասարուռ»

«Մաքրասարսուռ».

«Հոգեսարսափ»

«Ահազնասոսկ»

«Կարմրաշառայլ»

բոլոր անշահ եւ անիմաստ բարդութիւններ :

### 5. ԱՌԱՆՑՄԱՆ ՍԽԱԼՆԵՐ

Հոս ալ, միտքերը պատրաստելու համար, մի քանի տարրական ծանօթութիւնք անհրաժեշտ են :

Հայերէնի, ինչպէս ամէն լեզուի մէջ, ածանցումը կը կատարուի բառին կամ սկիզբը կամ վերջը աննշանական մասնիկ մ'աւելցնելով : Առաջին դէպ-քին (préfixe) բաղադրական ըստած են մէր հին քե-րականները, երկրորդին (suffixe) ածանցական :

### ա. Բաղադրեալներ

Բաղադրական մասնիկները մէր մէջ չատ չեն եւ զրեթէ բոլորն ալ ժխտական իմաստ կը հաղորդեն բառին : Այսպէս .

ա — ածուխ, ապուխու,

ան — անասուն, ամբիծ (քի ազդեցութեան տակ ն մ-ի փօխուած),

առ — առեղ, տտիպ, տկար,

առք — առզոյն, տժոհու,

զժ — զժպատեհ, զժկամակ,

ասլ — ասլերախու, ասլօրէն, և ն.:

Շփոթելու չէ այս ապլ ապա (յետոյ)ին հետ որ իրրեւ նշանական բառ բարդութիւն կը չինէ, ոչ ածանցում եւ ասկէց ալ հազիւ մի քանի նմոյշ ուռ նինք ապագայ, ապանի, ապաշխար, ապաշտի պէս :

Ուստի զգուշանալու է ապա-ով կազմութիւններէ որ միշտ շփոթութեան եւ երրեմն ալ հակառակ իւ մաստի տեղի կուտան : Կը յիշեմ անցեալները տեղ մը

ըսուած էր ապամահ , «յետ մահու» նշանակութեամբ , բայց կրկնելի եւ հետեւելի չէ զի անմահ կը նշանակէ պարզապէս :

չ — չաստուած , չաղդ , չգոյ , չտես , եւն :

Այս չին եւ ան-ին մէջ ուշաղբութեան առնելու տարրերութիւն մը կայ , թէպէտ երկուքն ալ կը բացասեն բայց ան-ը պակաս մը կը մատնանչէ եւ առանց-ի կը պատասխանէ սովորաբար , ինչպէս ,

անզգայ — որուն կը պակսի զգացական զօրութիւնը

անզէն — որ զէնք չունի

անկենդան — որուն կը պակսի կենդանութիւն , մինչ չ բուն իսկ ենթակայի եղծում չնշում կ'ենթաղրէ , օր .

չաղդ — այն որ աղդ չէ .

չաստուած — այն որ աստուած չէ .

չգոյ — այն որ գոյութիւն չունի

չիք — » » »

չմարդ — որ մարդ չէ , մինչդեռ տմարդ՝ կը նշ.

յունմոյն մարդ :

Այս բացատրութիւններէն յայտնապէս կը հետեւի ուրեմն որ անֆահանայ եւ չֆահանայ մէկ չեն ըստ իմաստի , ինչպէս չփոթուած էր անցեալները :

Անֆահանայ կը յայտնէ , ուր որ քահանայ չկայ ,

կը պակսի , իսկ

չֆահանայ — ով որ քահանայ չէ կամ դաղրած է լինելէ :

Ասոր համար է որ կարգադուրիներուն սովորութիւն եղած է չքահանայ , չեպիսկոպոս , եւն , ըսել :

Կազմական պայմաններ

I. պայման .— Բաղադրելի բառը միշտ եղակի հանդամանքով պիտի դրուի , նոյն իսկ եթէ անեղա-

կան ալ լինի .

օրէնք — ապօրէն

մեղք — անմեղ

կրօնք — անկրօն

պէտք — անպէտ

պարտք — անպարտ

արդիւնք — ապարդիւն

Այս պայմանի բերմամբ մեղադրելի են  
անարդիւնք

անպէտք, անպէտքական,

անսկզբունք

անկամք

անյանցանք

եւ այլ այս կարգի շինուած եւ շինուելիք ասութիւնները :

II. Բատ կարի պարզ վիճակի մէջ լինելու է  
բաղադրելի բառը : Ջըսել, օր,

անլուած, այլ անլուր կամ չլուած,

ոչ ալ անզրուած, ինչպէս ըսուած էր, այլ  
անզիր .

նոյնպէս եւ ոչ անյարութիւն, այլ անյարիք :

III. Ածանցեալներէն ալ կան բաղադրեալներ,  
ինչպէս,

անկարեւոր, անխորհուրդ,

անհասանելի, անեղական,

անբաւութիւն, անբարեբարոյ, եւն . եւն .

Բայց տեղ մը չկայ, որչափ կը յիշեմ, ում ա-  
ծանցով բաղադրութիւն մը (\*)

անդադրում

անսպառում

անմըցում-ի պէս

(\*) Արդի լեզուին մէջ անհատնում մը կայ, յիշելը իւր  
աեռին մէջ, կարծէմ:

որ հիմա սովորական դառնալ սկսած են, մանաւանդ սա տգեղ անդադրումը որ կարծես modernութեան նշանաբան մը եղած է այլ եւս: Ամենուրեք անդադրումի կը հանդիպինք, խաւարեցաւ, նսեմացաւ այլ եւս անդադարը, դեղադիտապէս անմըցելի, անզուգակշռելի անդադարը:

Իրաւ որ յուսահատելու է հայ ականջներէն եթէ չպիտի խտիր զնեն անդադրումներու, անկշտումներու, անյագումներու եւ անոնց բուն հայացի գեղեցիկ եւ ճաշակաւոր անդադար, անյագ բնիկներուն մէջ:

### Բուն ածանցականներ

Մեր լեզուին մէջ ածանցական մասնիկները խիստ շատ են եւ լեզուին բուն հարստութիւնը կը կազմեն եւ ասոնց չնորհիւն է որ կրնանք համարձակիլ ի հայ հանել ամէն տեսակ բացատրութիւններ, միայն թէ համաձայն լինին լեզուին հաստատուն օրինաց եւ պայմաններուն: Հոս է որ մեծաւ մասամբ կը թերանանք:

Յիշենք մի քանին այս էական օրէնքներուն.

I. Ինչպէս բարդութեանց եւ բազագրութեանց առթիւ տեսանք, ածանցմանց մէջ ալ իւր կատարեալ զօրութիւնը կը պահէ հայերէնի այն մեծ եւ ընդհանուր օրէնքը որուն համեմատ ածանցելի բառերը նախապէս փոխեն կամ ձգեն իրենց փոփոխելի կամ լոելի ձայնաւորները: Ըստ այսմ պիտի ըսուի

բուն — բնութիւն

տէր — տիրական

գոյն — գունաւոր

մատեան — մատենիկ, եւն.:

II. Յոքնակերտ նշանը պէտք է իյնայ.

Օրէնք — օրինաւոր

Մեղք — մեղաւոր

Փառք — փառաւոր  
 Տիք — անտիական, եւն . ;  
 Խորթ եւ չհայերէն են ուրեմն  
 սկզբունքային,  
 կրծքային (ձայն) հակաղըեալ ոնդայինին,  
 գրքային  
 պէտքական, պէտքութիւն, անպէտքացնել,  
 վորքանքաւոր  
 տարակարծիքութիւն  
 համայնքօրէն?  
 ապրանքային  
 ստացուածքային  
 կարիքաւոր  
 զօրքութիւն (\*)  
 հետազօտիչութիւն, եւ այլ այսպիսիք :

«Օրէն»

Ժամանակէ մ'իվեր է այս օրէնի տարափին բըռ-  
 նուած ենք, ամէն տեղ օրինազանց օրէնածանցներուն  
 կը հանդիպինք :

Լեզուին մէջ այս յօրինուածութեամբ շատ բառ  
 չկայ եւ եղածներն ալ այնչափ թեթև՝ գեղեցիկ եւ  
 ճաշակաւոր են որ հազիւ համարձակելի է անոնց նը-  
 մանելը : Երբեք տեղ մը չէ ըստած, զօ .

արիօրէն, այլ արիարար  
 բռնիօրէն, այլ բռնի կամ բռնաբար  
 նոյն ճաշակաւ են եւ  
 սեսօրէն  
 մարդկօրէն  
 աստուածօրէն, եւն . ,

(\*) Խաղքութիւն ռամկօրէնը հիմա այնչափ արմատացած  
 է որ հանել ջանալը աւելորդ պիտի ըլլայ, թէպէտեւ զգուշա-  
 ուր զըիչներու տակ երբեք չերեւիք :

Եւ դիտելի ալ է որ օրէնքը ածանցականակերտ աննը-  
շան մասնիկ մ'ալ չէ , այլ նշանական բառ որ բարդու-  
թիւններ կը կազմէ եւ բար մասնիկին հետ չկրնար  
նոյնանալ : Ուստի երբ կ'ըսենք , զօ . ֆերականօրէն ,  
ֆերականարար ըսել չէ , այլ ըստ օրինի քերականաց ,  
որպէս օրէն է քերականաց :

**Ո՞ր օրէնքի եւ ճաշակի պիտի համաձայնեցնենք  
ուրեմն մեր**

իրաշալիօրէն	ահոելիօրէն
ահաւորօրէն	զարիւրելիօրէն
անհաշիւօրէն	անպատիժօրէն
կարկառւնօրէն	ուղղակիօրէն(*)
ցաւագինօրէն	դառնագինօրէն
հասարակականօրէն	
ամենասրտագինօրէն	ները

Եթէ շատ հանրացած ըլլալով դժուարացած է  
այլ եւս խափանումը , զոնէ շատ ոչդարար վարուինք  
եւ թեթեւ եւ դիւրալուր յօրինուածքներով դոհա-  
նանք :

### «Ուհի»

**Աս ալ «օրէնք»ի մրցակից մը որ սկսած է ողողել  
հրապարակը : Ունինք նիմա**

դիւղացուհի  
մանկապարտիղպանուհի  
միջակորերուհի

մինչեւ իսկ տանտիկնուհի , եւն . , եւն . :

Կը մտածեմ որ Եթէ ասոնք այս սեռորոշ ունի ով  
շրացարուէին , մթութիւն պիտի ծաղէր արդեօք  
խօսքին մէջ , եւ մանմաւանդ մեր տանտիկնուհին դաղ-

(\*) չ՛մուղղակի» ինքը արդէն մակրայացած լինելով հարկ  
չէր թողուր չօրէնքով մըն ալ բեռնաւորուելու , քանի որ իմաս-  
տը ամենեւին նոյն է :

Ծէ՞ր պիտի տանտիկին ըլլալէ, արական կողմը  
անցնելով :

Այնչափ ստուար հայ մատենազրութեան մէջ  
մի քանի տեղ հազիւ յիշուած կը տեսնենք այս ուհին,  
միթէ ասով անիմանալի՞ կամ մո՞ւթ մնացեր են ի-  
մաստք — բնաւ երբեք :

Գիտնանք ուրեմն չափ դնել մեր խոյանքին եւ  
այն տեղերու միայն պահենք այդ գեղեցիկ բառը ուր  
խմաստի պայծառութիւնը կամ բանաստեղծական  
հարկը կը պահանջեն : Իսկ ուր որ առանց անոր ալ  
խմաստը որոշ եւ մեկին է, անհարկի աւելազրու-  
թիւններով եւ խոտորումներով չխափանենք լեզուին  
բնական ընթացքը :

«ԵՇ»

Այս առթիւ երկու խօսք ալ այս իզական դե-  
րանուան վրայ որ հետզհետէ յարդ առնելու վրայ է  
անախորժ եւ անտանելի ըլլալու չափ :

Փորձով գիտեմ որ բանաստեղծութեան մէջ եր-  
բեմն, բայց երբեմն միայն, պէտք կ'զգացուի, կամ  
շփոթութենէ մը փախչելու համար եւ կամ յանդի  
հարկազրութեամբ այդ ձեւին դիմել, ասկէ դուրս  
չեմ ճանչնար պարագայ մը որ պահանջ դնէ անոր  
զործածութեանը : Ամբողջ հայ մատենազրութիւնը  
առանց անոր կատարուած է կատարեալ ճշդութեամբ  
եւ բացայատութեամբ եւ ոչ ոք երբէք շփոթութիւն  
մ'զգացած է սեռերուն մէջ : Յունամոլներէն Դաւիթ  
անյազթը որ մուծանել փորձեց զայն Եղարուն, ինք  
միայնակ մնաց, հետեւող չունեցաւ :

Ինչո՞ւ — Վասն զի լեզուին ոգւոյն դէմ է : Մեր  
լեզուն, ինչպէս պարսկերէնը, թուրքերէնը, եւ նոյն  
իսկ անդլիերէնը, մէկ Տեհի բացառութեամբ, սեռ  
չունի եւ ուր ուրեք որ այդպիսի զանազանութեանց  
հանդիպեր են թարգմանութեանց մէջ, նախնիք այր  
կամ կին բառերով իմաստը փրկեր են :

**Սեռը**, իրաւ է, թէ կը կարճէ խօսքը եւ թէ յստակութիւն կուտայ եւ կան լեզուներ, ինչպ. արաբականը ուր ոչ միայն անունները սեռ-ունին յունարէնի՝ լատիներէնի՝ գերմաններէնի պէս, այլ եւ բայերը. այնպէս որ բայցին ձեւէն իսկոյն կը հասկցուի որ խօսող կամ զործողը ա'յր է թէ կին:

**Ասոնք** առաւելութիւններ են արդարեւ, առաւելութիւններ որ մինչեւ ստուգարանական ճշգութիւններ կը տանին երրեմն, զօ. Ծննդոց (Բ. 23) սակառին մէջ ուր հայ թարգմանիչը կ'ըսէ

«Սա կոչեսցի կին զի յառնէ իւրմէ առաւ.»  
այրը եւ կինը բառացի յօրինուածով իրարու կապող աղերս մը չտեսնուիր թէ ինչո՞ւ եւայն կին պիտի կոչուի այր Ազամէն առնուած լինելուն համար։ Բայց բէ՛ր երրայտականը, ինդիրը իսկոյն կը պարզուի.

այր = իւ  
կին = իշշա

ուր կը տեսնենք թէ իսկապէս կինը այրէն առնուած է : Արարերէնն ալ ինսան՝ նիսա :

Կան այսպիսի շատ զեղեցիկ գէպքեր, մանաւանդ անուանակոչութեանց մէջ եւ ես ալ անձնապէս շատ կ'ուզէի որ մենք ալ ունենայինք այդ պէսպիտութիւնները, բայց միւս կողմանէ ալ կը տեսնեմ որ մէկ երկու պատահական առաւելութեանց համար չարժեր տարապարտ տանջանքներու զուռ բանալ։ Թող պակաս ըլլան այդ խաղարկութիւնները, անով լեզուն իր պայծառութենէն բան մը չկորսնցներ։

#### 6. ՈՒՂՂԱԳԻՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ

Այս զիմուն մէջ չպիտի խօսինք ժամանակ մը կովկաս յարուցուած այն մեծ պայքարին վրայ իի, վի շուրջ ուր կիրքերը աւելի խօսեցան քան իրողու-

**Թիւնները :** Մեր մէջ շատ արձագանդ չզտաւ այդ բանակոփրը : Աղայեանի ւ-ական զրութիւնը պահ մը ընթացք առաւ բայց ուրախ եմ ըսելու որ, աւելի լրջմարէն խորհուելով՝ հիմա ան ալ լքուած է :

**Այս մասին ուրեմն համաձայնութիւնը կատարեալ է մեր մէջ :**

**Հոս մեր մատնանշելու սխալները աւելի անուշաղրութեան արդիւնք են քան յատուկ դիտման :**

**Այսպէս, յաճախակի կը տեսնուին .**

նախնիքաց փոխանակ նախընթացի  
քանզի հոս ը զիրը ձայնական հարկով երկրորդական  
դերի մէջ չէ, ինչպէս է սկիզբն, զգոյշ, սկաւառակ,  
շտեմարան, եւն-ի մէջ, այլ բառին էական մասը կը  
կազմէ եւ զեղչման բնաւ ընդունակ չէ . չըսուիր հաւասարապէս ընթացք կամ նընթացք, որով եւ բարդութեանց մէջ ալ կը պահէ իւր իրաւունքը :

**Հետաքննին, մանրազննին**

ուր ն-երէն մէկը աւելորդ է քանզի բառերուն արժան է քնին, զնին, ոչ թէ քննին, զննին եւ կը հոլովին, եթէ հոլովուէին, քնընի, զնընի, ի-երը փոխուելով լոին ը-ի, ըստ ընդհանուր կանոնի, ինչպէս սիրտ - սրտի, եւն . : Աստի է որ բարդութեանց եւ ածանցմանց մէջ երկու ն կ'երեւնայ ը-ը զօրութեամբ միայն իմացուելով, ինչպ .

**քննասէր իրը քնընասէր**

**զննութիւն իրը զնընութիւն**

եւ ես կը յիշեմ զաւառացւոց բերնէն լսած ըլլալ ֆնընեմ, զնընեմ ուր ը-ին ձայնը պահուած է :

**Սպանեմ, սպաննութիւն**

**Երկուքն ալ սխալ են :** Հոս ալ բառին արժատը սպան է որոյ բայց ան ածանցով եղած է սպան - ան - եմ որ կծկելով տուած է սպան(ա)նեմ, զեղչմամբ ա-ի :

իսկ սպաննուրիւնի մէջ այսպիսի բան չկայ. բառին վրայ պարզ ուրիւն մը պիտի դայ, որով կը լինի սպաննուրիւն, եւ ոչ թէ սպաննուրիւն:

### Փորձնական

Մէջտեղի ն-ն աւելորդ է, զի բառը փորձն չէ՝ այլ փորձ. պէտք էր փորձական կամ փորձառական ըսել:

### Ուրներորդ

Հոս ալ ն-ն աւելորդ է, բառը լինելով ուր, ոչ թէ ուրն:

Այս առթիւ ըսենք որ այս դասական թուականներու վրայ ուրիշ սխալ մ'ալ երբեմն կը տեսնուի.

Եօրներորդ

Ուրերրորդ

Իններորդ

Տասներորդ, եւն.

Պ-ի կրկնութեամբ :

Բայց զիսելի է որ ասոնց ածանցական մասնիկն է որդ կամ երորդ, ոչ թէ երրորդ, եւ հայերէնի մէջ այնպէս օրինադրուած է որ

Երկու, երեք, չորք եւ քառ՝ որդ-ով կը լծորդին, օր.

Երկիր — երկը - որդ

Երիր — երր - որդ

Չորիր — չորր - որդ

Քառ — քառ - որդ

իսկ մնացածները երորդով.

Հինգ — երորդ

Վեց — երորդ

Եօթն — երորդ

Քսան — երորդ

ութսուն — երորդ, եւն.:

Տասնէ սկսեալ մնացածներուն վրայ եթէ որդ

փակչի, իմաստը այլայլութիւն կը կրէ, կոտորակեալթիւ կը յայտնէ, ինչպ.

տասնորդ, տասնորդել,

հարիւրորդ — մէկ հարիւրերորդ մասը,

հաղարորդ — մէկ հաղարերորդ մասը, եւն :

### Արձագանք

Սիսալ է ծայրի Ք—ն, զի բառին մէջ լսուած կ ձայնը Գ—ով է, ոչ թէ Ք—ով, ուստի եւ յոքնակին սկիտք է արձագանդք — արձագանդներ ըսել, ոչ թէ արձագանք կամ — քք :

Զի, Զը

փոխանակ լոկ եւ լերկ Զ—ի, զի բուն բացասական մակրայն Զ ինքն է, ոչ թէ Զի կամ Զը : Բանաստեղծութեան մէջ թերեւս ներելի ըլլայ շեղումը, բայց հասարակ դործածութեան մէջ ճշղելու է :

Ասով միանդամայն կը հասկցուի որ ո՞րչափ տարադէսլ է ոմանց կողմանէ ի գործ գրուած ապաթարցի զգուշութիւնը, որպէս թէ զեղչեալ տառ մը նշանակելու համար որ զոյութիւն չունի :

Ամէն, ամեն

Շփոթ եւ տարտամ մնացածներէն մին ալ այս բառն է զոր ոմանք Է—ով, ոմանք Ե—ով կը զրեն եւ անցողակի ըսեմ որ այլ եւս յուսահատեցայ ես փորձերուս մէջ Ե—երը Է—ի փոխելէն, իմ պատուական զրաշարներս այնչափ կանխապաշարուած են որ զարձեալ զիս կը սրբագրեն, Է—երս Ե—ի փոխելով : Թերեւս պղտիկ բացատրութիւն մը բաւական ըլլայ այս ընդհանուր շփոթութիւնը փարատելու :

Երբայականին դէմ հանուած ամէնին հետ թէեւ զործ չունինք հոս որ ամէն լեզուի մէջ պահուած է «Եղիցի» նշանակութեամբ, այլ սակայն մեր բուն

Հայկականին բացատրութեանը մէջ կարեւոր գեր  
ունենալուն՝ կը յիշատակենք: Հարց է թէ ինչո՞ւ  
երը ։ Երկար ա՞մի՞յնը է-ով տուեր են նախնիք եւ ոչ  
ե-ով: Ասոր պատճառը նոյն իսկ ի՞յ ձայնին երկա-  
րութիւնն է զոր յոյնն ալ իր երկար իդա-ով տուած  
է: Ասոր համար զիտելի է որ մեր ե-ը միշտ կակուղ  
եւ միշտ փակ է, արդէն մենք բաց գղղ: այ չունինք,  
մեր ունեցածը միշտ է՛ է, կամ երկարելով eh (է):

Մեր ե-ը աւելի իէ է քան է, տարրերութիւն որ  
դաւառացւոց ոմանց բերնին մէջ մինչեւ հիմա ալ  
զգալի է

միեր — մեր  
ձիեր — ձեր  
ասիեղ — ասեղ, եւն:

Որով ուր ուրեք որ երկար ի՞յի հանդիպեր են  
նախնիք՝ մեր է-ն դէմ հաներ են, թէսկտեւ նոյն  
երկարութիւնը եւ բացութիւնը չունի, այլ գարձեալ  
միակ յարմարն էր իրեւ միակ մօտիկը: Սոյն այս  
փաստով է որ յունացեալ Գարբիե՛լը (Վալքրիի՛լ) ե-  
զեր է մեզ Գարբիէլ, Մանասի՛ն՝ Մանասէ (°). ոլրու.  
Nigarinը՝ նկարէն Shahinը՝ շահէն, եւն:

Գալով մեր հարազատ ամեն-ին, սա թուի լինել  
պրու. hémânlը որ մի խտացումն է heme – anին յորմէ  
ունինք համայն: Արդ՝ թէ այս երկար ան եւ թէ  
զեղչեալ օն տալու համար չէին կընար նախնիք է-էն  
զատ ուրիշ տառ մը հանել դիմացը, որով բառը ինք-  
նին կը վերածուի համեր եւ հն իյնալով արագ կե-  
րառութեամբ՝ ամեր (ամէն):

Կայուն (statique) վիճակի մէջ, այսինքն նախ-

(\*) Սքանչելի հարազատութեամբ անգլ.ն ալ Manasseh  
հանած են, զգալի պահելու համար է-ի տեւողութիւնը: Այս  
առաջին անգամը չէ, ուրիշ առիթներով ալ ստուգած էմ Ս.  
Գրոց անգլ. թարգմանութեան երկիւղած ճշդութիւնը:

դրիւ ըսուած հոլովներուն (ուղղ., հայց.) այսպէս անխախտ եւ անփոփոխ կը մնայ է-ով, իսկ երբ շարժման դրուի (dynamique), այսինքն հոլովուի, բարդուի, ածանցուի, յայնժամ, ըստ հասարակ օրինի, կը փոխէ իւր է-ն ե-ի. ամէն — ամենի, ամենուն, ամենէն, ամենուրեք, ամենակալ, ամենայն (ամէն — այն) : Է-ով ալ թէ եւ կան բարդութիւններ, բայց անոնց բոլորն ալ ե-ով ալ կը դրուին որով օրէնքը կը մնայ իւր գօրութեան մէջ :

Եր, ներ

Ժամանակ մը կանոն ըսուելու չափ սովորութիւն եղած էր միավանկները եր-ով՝ բազմավանկները ներ-ով յոքնակի շինել : Հիմա խախտած է այդ համաձայնութիւնը եւ քմականին մնացած է որոշումը : Բայց լաւ է որ այս մասին ալ համաձայնութիւն մը գոյանայ եւ խոտորումը վերնայ : Ասոր դարմանը, պարզապէս հին սովորութեան կամ ընդունուած կանոնին դառնալն է որ իրեն դէմ առարկելի բանաւոր պատճառ մը չունի :

**Այսպէս պիտի ըսենք մէկ կողմէն**

լոյսեր, յոյսեր, ձիեր, կովեր, քարեր, եւն., եւ միւս կողմէն

կենդանիներ, աշխարհներ, պարտէզներ, ևն.:

Նայ<sup>(\*)</sup> (nai) տառեր պարունակող կարգ մը բառեր կան, օր. ծանր, մանր, լիտր, տարր, եզր, արկղ, աստղ, անգղ, կոճղ, շիղղ, եւն., որք մէկ ձայնաւորով երեւնալնուն միավանկ կը կարծուին եւ իրը այն՝ եր-ով սկսած են դրուիլ, բայց դա սխալ է, իսկապէս երկավանկ են անոնք եւ երկրորդ ձայնաւոր մալ ունին ը որ թէ եւ պատկերին մէջ չերեւնար՝ այլ

(\*) Նայ (nai) կամ դէջ (թաց) կ'ըսուին դ - լ, ժ, ն, բ, տառերը իրենց սահունութեան պատճառով որ իրը հեղուկ կը վազեն կը սահին :

արտասանութեան մէջ յոյժ զզալի է եւ ան է որ լրութիւն կուտայ բասին :

Եւ թէպէտ աւելի դիւրին է տարրեր ըսել քան տարրներ, մասնանիւղեր՝ քան մասնանիւղներ, բայց այս գոյցն առաւելութիւնը չարժեր որ բացառութիւններ ստեղծելով օրէնքին ոյժը կոտրենք : Կամ թէ գէթ աւելի շտարածելով շփոթութիւնը, այս մէկ երկուքով զոհանանք :

### Խառը — դառը

Խառն, դառն ըսելու տեղ, բայց ասոնց մէջ ն-ն եկամուտ դիմորոշ մը չէ որ աշխարհաբարնալով ը-ի փոխուի, այլ բառին մարմինչն է : Եւ եթէ անպատճառ հակակրութիւն մը կայ այդ վերջաղաս ն-երուն, պէտք էր ձգել, անհետացնել զանոնք եւ ոչ թէ ը-ի փոխել, ի՞նչ է ը-ին առաւելութիւնը ն-ի վրայ :

### Որը

Հազիւ պատճառաբանելու հարկ կը տեսնեմ այդ նորաստաց յարաբերականնը որ պարզ՝ զեղեցիկ «որ»ը անտեղի եւ անօգուտ ը-ով մը ծանրաբեռնել դանդաղելին զատ ուրիշ արդիւնք մը չցուցներ : Անտեղի՝ զի դերանունը «որն» չէ, այլ «որ» . անօգուտ՝ զի ո եւ է նոր երանգ մը հանդամանք մը չաւելցներ :

### 7. ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹԻՒՆ

Հայ տառերուն իսկական ձայնը բոլորովին կամ մասամբ կորսուած է . ոչ մի տառի համար կրնանք հաստատապէս ըսել թէ իւր վաղեմի հնչական հանդամանքը անխախտ եւ անայլայլ պահած լինի : Հայ բանասիրութեան մէջ ահազին ինդիր մ'է այս որ տակաւին որոշ լուծման մը չյանդեցաւ :

Կարի մեծ հաւանականութեամբ կրնայ ըսուիլ

սակայն որ Արեւելեան կամ Արարատեան ըսուած հնչումը որ Ծուսա-Պարսկահայոցն է՝ աւելի հարագատութեան իրաւունք կը ցուցնէ քան մեր Տաճկահայոցը :

Մեր բերնին մէջ թ եւ փ , գ եւ ֆ , դ եւ թ , ձ եւ ց , չ եւ ջ նոյնացած են , մինչդեռ անոնց մէջ , ինչպէս եւ մեր ալ զաւառայնոց ոմանց մէջ , նուրբ երանգներով այդ տառերը կը զանազանուին եւ Մեսրովին աշխատութեան վայրապար չըլլալուն կենդանի վկաներ են դեռ :

Այս հանգամանքով ուրեմն ուսւահայոց դիւրացած է ամէն ինչ մի եւ նոյն դրութեան վերածելով նախանձելի միօրինակութիւն մը պահել : Այլ մենք անոնց գրուածքները մեր աղաւազ հնչմամբ կարգալով զանոնք սիսալ եւ ծիծաղելի կը դանենք , ինչպէս որ անոնք ալ իրաւամբ՝ մերը :

Իսկ հիմա որ յարաբերութիւնները յաճախելով կովկասեան գրականութիւնն աւելի ծանօթ դառնալ սկսած է մեզ , խառնաշփոթութիւնն ալ ըստ նմին համեմատութեան օր քան զօր աճել կ'ըսպառնայ : Հիմա մենք յելս երկուց ճանապարհաց չուարած մնացած ենք թէ ո՞ր օտար բառը ո՞ր հայ տառով գրենք որ բուն ձայնը պահուի , առանց հայ կնիքը եղծուելու : Եթէ մենք անոնց տառապարձուցածները անոնց հնչումով կարգայինք՝ խնդիր չէր մնար , այլ ե'կ տես որ մենք անոնցը մեր աղճատ հնչումով կարգալով նոր հնչում մը եւս կ'ստեղծենք որ ոչ կովկասեանն է եւ ոչ իրականը :

Այսպէս , երբ անոնք կը գրեն Գանձակ եւ կ'արտասանեն gandzak , մենք զայն կ'ընենք kantsak : Անոնց Գաբրիէլ (Gabriel)ը մեղ կ'ըլլայ Kapriel , կուլտուր (kultur)ը՝ gouldour , Դերջան (derdjan)ը՝ Թերչան , Եւն . , Եւն . :

Հիմա հնարը չկայ այլ եւս այս կարդի ընդհա-

նուր ուղղութիւններ երազելու . սաշափը միայն կըր-  
նայ յանձնաբարուիլ որ այն օտար բառերը որ ի հնոց  
արդէն առնուած եւ հաստատուն ուղղագրութեամբ  
նուիրագործուած են , նոր եւ օտարոտի գրչութեամբ  
զանոնք չաղաւաղենք . չըսենք , զօ . քօնսթանթիոս ,  
այլ կոստանդինոս , ինչպէս որ կայ , ոչ ալ արլան-  
քիք , այլ աղլանդիկ , այսպէս եւ այլք : Զգուշանանք  
նաև օս եւ օպ վերջաւորութիւնները մեր օ դրով հա-  
նելու , զի բոլոր այս օտար ձայնները նախնիք ո-ով  
փոխաղբած են , այսպէս . Մարկիոն , Սկրաբոն , Նե-  
րոն , Մարկոս , Պաւլոս , Եւն . : Կան այսպիսի մի քանի  
զգուշութիւններ եւս . բայց սկզբունքը ընդունուելին  
վերջը , դիւրին է ուղիղ ճամբան գտնելը :

Իսկ այն օտար ձայնները որք մեզ նոր եւ անսովոր  
են՝ կրնանք նոյն հնչմամբ որ կը լսենք , մեզ Տաճ-  
կահայոցս յատուկ հնչականութեամբ տառագրել .  
ըսել , զօ . Քարանցա , առանց ո՞ր եւ է այլայլութեան .  
Տօպրունա , Պափոմ , Փերոն , ոչ Դոքրուջա , Յապօմ ,  
Բերոն , Եւն . :

### 8. ԿԱԶՄԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ

Գաղղիերէնի աղղեցութեան տակ ոմանք կը փոր-  
ձուին թուական ածականը իւր գոյականին եւ տէր  
բային իւր բային հետ թուով համաձայնել , բայց  
այդպիսի բռնաղատիչ օրէնք մը չկայ հայերէնի մէջ :  
Մեր լեզուն կատարելապէս աղատութիւն կուտայ ,  
ըստ պատշաճութեան , թէ՛ եզ . եւ թէ՛ յոքն . զործա-  
ծելու , որով հաւասարապէս կ'ըսենք . երկու հոգի ,  
ութ քաղաքներ , Եւն : Սովորականը սակայն եղ .  
Ճեւն է :

Նոյնպէս , երեսուն հոգի կար .  
Քսան զինուոր նստած էին .  
Զորս մարդ եկաւ գնաց .  
կամ եկան գնացին :

## «Բնդ մէջէն»

Քերականութեանց մէջ առաջին հաստատուած բաժանումը բառերուն փոփոխական կամ անփոփոխ լինելն է : Ա. դասակարգին կը վերաբերին Անուն, դերանուն որ կը հոլովին, բայ որ կը խոնարհուի : Իսկ Բ. դասակարգին՝ նախադրութիւն, մակրայ, շաղկապ եւ միջարկութիւն որ անփոփոխ են :

Արդ ընդ մէջը լինելով նախադրութիւն, բնական է որ անընդունակ է հոլովման : Կրնայինք պարզապէս մէջէն կամ մէջտեղէնով դոհանալ, առանց ապօրինութեան դիմելու :

## «Իզուր տեղը»

«Իզուր»ը արգէն անթերի մակրայ մը լինելով՝ տեղը յարակցութիւնը աւելորդ է, դոնէ ըսելու էր «զուր տեղը», թէեւ «զուր»ն ալ ինքնին անկախ մակրայ է :

## «Որ»

Այս բառը թէ՛ յարաբերական դերանուն է եւ թէ՛ շաղկապ, պատասխանելով յայնժամ գրաբար զի կամ թէ-ին կամ տճ. ֆի-ին, ինչպէս

Ըսի որ — ասացի թէ — տէտիմ ֆի.

Տեսանի որ — տեսաք զի — կէօրտիմ ֆի.

Կուզէի՞ր որ — կամէի՞ր զի — իսրէ՞րմի իտին ֆի Եւ այլ այսպիսի տեղեր ուր զզզ. զու ին կը պատասխանէ, որ նոյնպէս թէ՛ յարաբերական է եւ թէ շաղկապ ըստ տեղւոյն :

Բայց այս առումները երթալով շփոթուելու վրայ են եւ զզզ. համաձայնութեան ազգեցութեան տակ մեր շաղկապ որք հետզհետէ կորսնցնելու վրայ է իւր այս հանդամանքը : Ամէն այն տեղեր ուր պարզ Որը բաւական էր իրը շաղկապ, զզզ. ական յարաբերականին դիմել կը փորձուինք զոր կամ զորսի փոխելով :

Մեր զբարառը Որը միշտ յարաբերական կը պահէ<sup>(\*)</sup> Եւ (քի) շաղկապն ալ՝ թէ, եթէ, քա, քամ, զի տարրեր բառերով տալով չփոթութեան տեղի չձգեր որով Եւ դերանուն Որ ին համաձայնութիւնը ճիշդ կը պահէ, զզզ.ի նման։ Այլ մեր աշխարհաբառին մէջ այս զանազանութիւնը չկայ, ինչպէս չկայ նաև տճ.ի Եւ սլրս.ի մէջ ուր ամէն ինչ քիով կը վճարուի, ինչպէս Եւ առ մեզ որ ով։ Մենք անոնց վրայ առաւելութիւն մունինք որ թէ շաղկապն ալ կրնանք զուգահեռաբար գործածել, թէեւ ոչ միշտ անխտրաբար։

Ուստի, եթէ բացարձակ սխալ ալ չէ, վայրապար խոտորում մէկ լեզուին վազ իսկ ձեւակերպուած Եւ ամենուն սովորական զարձած զրութենէն, խոտորում զոր երկրիմութենէ փախչելու հարկը միայն կրնայ արդարացնել։

Ռուսահայք այս նորաձեւութեան տեղի չտուին. անոնք կը շարունակեն ըստ առաջնոյն անփոփոխ որ զործածել թէ՝ իրր դերանուն Եւ թէ իրր շաղկապ, եւ նուազ բացայայտ չէ անոնցը քան մերը։ Պիտի ըսկմ նաև որ գիւրահնչութեան կողմէն ալ աւելի ընտրելի է պարզ Եւ կարճ որը քան հոլովեալ համաձայնեալ զորունկաւութիւն։

Եթէ, օրինակի համար, փոխանակ ըսկլու. «Անոր այս արդիւնքները չէ զորս կը ժխտենք»։ «Այս չէ զոր ընելու էինք»։ «Այս զրոյցները չէ որք մեզ կը հետաքրքրեն»<sup>(\*\*)</sup>։ «Իի միայն լերկ որ ով յօրինուէին խօսքերը, աւելի ո-

(\*) Ընտիր ժատենազբաց մէջ ալ մէկ երկու տեղ կը տեսնուի որ իրր թէ զործածուած, ինչ որ կը ցուցնէ թէ այն ժամանակէն ալ սկսած էր շաղկապութիւնը։

(\*\*) Ըստածներու Հետեւողութեամբ այս օրինակները մենք մեղմէ յօրինելով դրէնք, անհաճոյ ակնարկութեանց տեղի չտալու համար։

զորկ եւ ախորժալուր չպիտի՞ գային :

Ուրիշ պարագայ մ'ալ

Յունարէնի էական յատկութիւններէն մին է յարաբերական խօսքերը ընդունելութիւններով ձեւացընել, զոր եւ լատինն ունի : Մեր գրաբառը որ գրեթէ յամենայնի յոյն syntaxeի կը հետեւի, կ'ընդվզի այս կէտին եւ ընդունելութեանց կիրառութիւնը չարգիլելով հանդերձ, կը նախընտրէ դիմաւոր բայով յարաբերական ձեւերը, լեզուին նախնական ողույն, Արիականին աւելի անսալով : Եւ այնչափ գեղեցկութեան եւ անհամեմատ պէսպիսութեան կը տանի այս ոճը որ նոր լեզուները, գաղղիականն իմասնաւորի որ նոյն դրութեամբ են, կը նսեմանան անոր քովը : Հայ քերականութեան ամենէն սքանչելի եւ ամենէն հարուստ գլուխներէն մէկը կը կազմէ այս ոճը :

Թուրքերէնն ալ որ բայակերտ ածանցներով շատ հարուստ է, նոյն գերբայական դրութեան կը հետեւի, ինչպէս յոյնը, եւ այս ազգեցութեան տակն է որ մեր տճկչյ աշխարհաբառը մեծաւ մասամբ նոյն դրութիւնն ընդունած եւ իւրացուցած է :

Դժուար է այս երկու դրութեանց մէջ ընտրութիւն ընել, երկուքն ալ իրենց առաւելութիւններն ունին . միոյն — յարաբերականին — տարածուն յըստակութիւնը, միւսին — ընդունելութեան — կուռ եւ կորովի խտացումը հանգամանքներ են որ նախապատութեան մրցումը կը մերժեն : Գրողին ճաշակէն կախում ունի այս կամ այն ձեւի կիրառութիւնը : Մենք մեր արդի լեզուին մէջ ազատութիւն ունինք երկուքով ալ վարուելու :

Պախարակելի կը զտնեմ ուրեմն այն հակումը որ ժամանակէ մ'իվեր կը նշմարուի գչպի գաղղիական՝ յարաբերականով յօրինելու ամէն ինչ : Երկուքէն ալ օդտուինք պատշաճապէս . ինչո՞ւ լեզուն զըր-

կենք իր ամենէն ընտիր եւ ձեռնտու ոյժերուն մէկէն :  
Chauvinismeը ի՞նչ զործ ունի լեզուի խնդիրներուն  
մէջ, լեզուին կատարելութիւնն ըլլալու է զլիսաւոր  
հոգը :

Ինչո՞ւ մերժենք, զօ .

«Իմացածիս պէս» կարձ եւ կորովի ասաց-  
ուածքը եւ փոխանակենք «այն ինչ իմացայ» —  
«Հաղիւ թէ իմացայ»ի պէս երկարաբանութիւն-  
ներով :

Ինչո՞ւ չըսենք, զօ . կարձ եւ կտրուկ կերպով .

«Թող զիտցողը վկայէ»

«Զեր տեսածները մենք ալ տեսանք»

«Ըսածներէդ բան մը չհասկցայ» . եւն .

Եւ երկարաբանենք

Այն որ զիտէ . . .

Այն բաները զորս դուք տեսաք . . .

Այն բաներէն զորս դու ըսիր . . . , եւն . :

Միայն մէկ պարագայ մը կայ ուր յարաբերական  
ձեւը պարտադիր կը զառնայ, երր

ներնիս, ներնուդ, ներնէդ

ստացական անտանելի խրժնութիւններն ընդ առաջ  
ելլեն, մանաւանդ բազմավանկ բառերուն ծայրը,

որպէս զրասեղաններնուդ

տախտակամածներնիս

մասենադարաններնէդ

զորս հարկ կը լինի վայելչապէս փոխանակել

Զեր զրասեղաններուն

Մեր տախտակամածներէն

Զեր մատենադարաններէն

չնորհալի ասութիւններով :

Այսու հանդերձ հոս ալ կարելի է բացառութիւն  
ընդունիլ միավանկ եւ կարձ բառերուն համար եւ ը-  
սել յք . ստացականով

տեղերնիս  
բովերնիդ  
ձեռքերնին

և և գ. ձայնիւ

զլուխնիդ  
պարտէզնիդ  
նաշակնին

բայց չհոլովելու պայմանաւ. զի հաւասարապէս  
անհաճոյ են

թէ'	դիրքերնէն	կամ
	դիրքերնէդ	
և թէ'	զլուխնուն	կամ
	պարտէզնուդ	

թանձր ձայները :

«Մենի չէ որ»  
«Դուք չէ որ»

Զայ կազմերէն մին ալ այս վերի ձեւն է զոր  
նորերս սկսան զործածել ուժանք : Չեմ զիտեր զաղղ.  
ce n'est pas nous, vous...ի՞ ազգեցութեան տակ թէ  
տճկ. պիզ տէյիլ ֆի...ի: Ո'րն ալ ըլլայ սակայն՝  
հայերէն չէ . մենք չունինք ոչ զրաբառի ոչ աշխար-  
հաբառի մէջ այդպիսի յօրինուածութիւն : Հայերէն  
չըսուիր

«Այս ցաւերն է որ կը պարտազրեն ... մենք չէ  
որ ..... , այլ

Այս ցաւերն են որ ... մենք չենք որ ... :

\* \* \*

Աւելի գէշ

Դզզ. tant pisի բառացի թարգմանութիւն : Բայց  
դզզ.ի քաջ հմուտները զիտեն որ անոնց մէջ այս զր-  
բուցուածքը նիւթապէս դէշի աղէկի կապուած չէ  
անպատճառ, այլ զաղափարի տակաւ ընդարձակու-

թեամբ պարագային համեմատ առումներ հասկացողութիւններ ունի զոր հայերէն «աւելի գէշով չէ կարելի տալ : Ասով կը դադրինք հայերէն դրելէ , առանց դաղղիերէնին հասնելու :

«Եթէ զուք չէք հասկնար այս բաները , ձեզի համար աւելի գէշ» :

Խակ եւ անհամ բան մը կայ որ հայ չհնչեր ականչիս եւ լաւ մը չեմ ալ թափանցեր իմաստին մինչեւ զզզնի չթարգմանեմ

Si vous ne comprenez pas ces choses-là , tant pis pour vous .

### Ըսել կ'ուզէ

Անցած ըլլայ ձեզմէ .

Դուք պիտի կորսնցնէք ,

Կը ցաւիմ ձեզ համար

Ցաւալի է

Ափսո՞ս ձեզ համար

Եւ այլ այսպիսի ցաւակցական բացատրութիւններ որ բնագրին ճիշդ ողին կը չօշափին : Անպատճառ հարկ չէ որ ճիշդ բառը բառին պատասխանէ , բաւական է որ իմաստը ճիշդ տրուի : Թարգմանութեանց մէջ շատ անդամ կը պատահի այս դէպքը որ մէկ լեզուի մէջ այս ինչ որոշ իմաստով կոկիկ բառ մը թարգմանչին լեզուին մէջ նոյն անհատականութեամբ եւ մտքով չգտնուի : Եթէ կերտելու հնարաւորութիւն կայ՝ լաւ , իսկ եթէ ոչ , պարտաւոր չէ նիւթական չէնքին փարած մնալու , աղատ է նոր իմաստները նոր ոճերով եւ բառերով տալու , միայն թէ իմաստի այլայլութիւն չդայ :

## Գ.

## ԱԿԱՆՉԵՒ ՃԱՇԱԿ

Մինչեւ որ ասոնք գերազոյն դատաւոր չնստին, ոչ մի զրուածք, ոչ մի արտազրութիւն շյաւակնի թող գեղագիտական արժէք մ'ունենալու։ Կրնայ բառ մը քերականօրէն ուղիղ լինել, բայց դա բաւական չէ անոր անցազիր տալու. պէտք է, անհրաժեշտ է որ ականջը թոյլատրէ եւ ճաշակն ալ իւր հաւանութիւնը տայ։ Իսկ այս պայմաններուն համար պէտք է նախ եւ նախ ականջ եւ ճաշակ ստանալ, ինչ որ գիւրին գործ չէ. եւ սակայն մինչեւ չմշակուին չզարգանան ասոնք, ամենայն ինչ զուր եւ ընդունայն է։

Եթէ ժողովուրդ մը անըմբոստ եւ անտրտունչ լոէ եւ ընդունի

ամենաաղաղակող

ծխախոսագործարանատէր

դրուքենականօրէն

զրբնգզրբնգոց ի պէս ճայները, յուսահատելու է այն ժողովուրդէն։ Եւ տակաւին կ'ելլենք գեղագիտութեան վրայ ճառեր կը խօսինք։

Շատ ուշաղիր լինելու պարագայ մ'է որ լեզուի մը թանձրութիւնը կամ փափկութիւնը անպատճառ կոկորդային կամ հազար ճայներու զոյութեան կամ չզոյութեան վրայ չէ, այլ խորթ եւ անախորժ խճողումներու, խեցբեկ կամ անյարիր խնչականութիւններու, տաղտկալի եւ անհամ բերանաբացութիւններու, դանդաղ եւ անթաւալ խռնումներու, եւն. եւն. զոյութենէն կամ բացակայութենէն կախում ունի։

Բոլոր Սեմական լեզուները եւ Արխականներէն ալ ոչ սակաւք հաղագ տառերով են ձեւացած, բայց ինչո՞ւ է որ արարերէնը, զօ. այնչափ դուր եւ ախորժ կուղայ: Քանզի կրնայ ըսուիլ թէ չկայ լեզու մը որոյ հնչականութեանը այնչափ մանրակրկիտ խնամով ուշ դրուած ըլլայ որչափ արարականը: Առհունութիւն եւ ներդաշնակութիւնը արարին նշանաբանը եղած է, սոսկալով կը սոսկայ նա խորթ եւ խրթին խճողումներէ, նմանաձայն բաղխումներէ: Սըֆլէքը (ձայնի ծանրութիւն) արարին մահն է եւ արար քերականութիւնն ալ համարեա թէ մեծաւ մասմբ սըֆլէքի առաջքն առնելու հնարքներու վրայ կը յածի, ինչպէս արարագիտաց յայտնի է: Կրճատել, յապաւել, տաշել, կտկել, ողորկել. այս եղած է արարին շարունակ ջանքը:

Այս նկատումներով կ'ըսենք որ լեզուի մը անուշութիւնը համեզութիւնը ոչ այնչափ իւր ձայնական հանդամանքէն որչափ զայն գեղագիտարար վարելու արուեստէն եւ ճաշակէն կախում ունի: Այս է որ կը պակսի մեղ, օրինակ սա

### «Կողք կողքի»

Ժամանակէ մ'իվեր հասարակ դարձած չնորհալի զոյգը որ կազմական օրինօք անբասիր է եւ ուղիղ այլ սակայն վորձէ՛ մի քիչ արագ արտասանել եւ ականջ դիր ելած ձայնին: Ուրիշ մեկնութիւն աւելորդ է:

Եւ այս ամէնը գեռ արձակի մէջ: Իսկ եթէ ոստանաւորի անցնինք՝ պիտի տեսնենք որ անհարթութիւնները ամէն շափ սահման անցած են: Բացի մի քանի խիստ ցանցառ բացառութիւններէ, մնացածները կրնայ ըսուիլ որ առ հասարակ անարուեստ՝ անճարակ եւ անտանելի են. այնպէս եւ այնչափ որ ամէնէն յարդի սեպուածներն անդամ, արուեստի տեսակէտով, քննադատութեան շատ չեն զիմանար:

Բայց քերթողականին համար մի առանձին աշխատութիւն պատրաստելու վրայ ըլլալով, հոս առկէց աւելի չեմ ծանրանար:

## Դ.

## Ո Ճ

Ես չեմ հասկցած այն խորշանքը զոր ոմանք այնչափ բարձրօրէն կը ցուցադրեն գրաբառի նկատմամբ: Բայց կը մոռնան որ աշխարհաբառը գրաբառէն անկախ եւ անջատ եւ օտար լեզու մը չէ, այլ անկէ ծնած, անկէ ձեւացած եւ անոր անսպառ զանձարանէն մատակարաբուած նիւթերով է որ մոխացած, զարգացած եւ այսօրուան իր անհատական դիրքն ստացած է:

Բայց այս անհատականութիւնը երբեք մինչեւ խղում զացած չէ. հինը միշտ ալ մնացած է մայր եւ զայեակ նորին. այնպէս որ ուր ուրեք որ սա կաղայ կամ տկարանայ, հինն է զարձեալ որ իսկոյն իթեկունս կը հասնի: Այս եղած է իրաց բնական ընթացքը եւ այս պիտի լինի այսուհետեւ ալ: Տարապարտ, անտեղի եւ վտանգաւոր ըմբռնում մ'է ասոր հակառակը:

Եթէ զարառին մէջ տեսնեմ գեղեցիկ՝ ընտիր՝ հրապուրիչ ոճ եւ զարձուած մը ճիշդ ու ճիշդ պատկերացնող իմ յայտնել ուզած զաղափարս, ինչո՞ւ, ո՞ր հարկեցուցիչ օրէնքով չառնեմ, չզործածեմ, միթէ հայերէ՞ն չէ, չինարէն ճարոներէ՞ն է որ խորշիմ խղճամ:

Խամիկը չհասկնար եղեր:

— Մէկ չհասկնար, երկու չհասկնար, երրորդին՝ ուամիկն ալ կը հետաքրքրուի հասկնալու. կը

հարցնէ , կը փնտոէ , կը սորվի : Այսողէս եղած են բուլոր այսօրուան լրազրական ընթացիկ բառերը եւ ոճերը զորս շատ քիչերը կը հասկնային իսկզբան . բայց այսօր ամենուն բերանն են : Շատ աւելի ճոխէ այսօր ժողովուրդին բառարանը քան կէս դարառաջ :

Եւ յետոյ , խելացութիւն է ամէն բան զոհարերել ուամկին հասկացողութեան , փոխանակ ուամկին պաշարը ճոխացնելու , ճաշակը կրթել եւ աղնուացնելու : Ի՞նչ յառաջդիմութիւն կարելի է սպասել երբ տղէտ զասակարգը միշտ իր տղիտութեան մէջ պիտի թողուի , նա ինքն ալ զոհ չկրնար մնալ այսպիսի մտայնութենէ մը , ուամիկը որ , կը տեսնենք թէ , դէպ յառաջնկրտելու միտում կը ցուցնէ ամէն օր , բարերախտ եւ ուրախ պիտի զգայ եթէ ընտիր ընտիր ոճերով եւ ասացուածքներով անդադար միտքը մշակէ եւ զարդացնէ :

Սիսալ չհասկցուինք . ես չեմ ըսեր զրաբար զըրենք . ատոր ժամանակը շատոնց անցած է : Անհեթեթութիւն մէ այսօր այզպիսի բան մը միտքէ իսկ անցընելը . եւ ոչ ալ կը պահանջեմ որ համակ զրաբառախառն զրենք , ո՞չ , այլ կը թելադրեմ որ ուր որ փոխառութիւնը մեծ պէտք մը լրացնել կը խոստանայ եւ իմաստը եւ ճաշակը հրամայողաբար կը պահանջեն , այն տեղ կասել վարանիլ եւ անհամ եւ գուեհիկ տափակութիւններով զոհանալը յանցանք է :

Աշխարհաբառը դեռ իւր կազմական շրջանին մէջն է . ինչ որ այսօր զբոշմենք անոր՝ ան պիտի հաստատուի եւ մնայ . անոր համար մեծ աշալլը թութեան՝ զգուշութեան եւ հմտութեան պէտք կայ որ ինչոր ընտիր՝ աղնիւ եւ ճաշակաւոր է՝ այն մատուցուի անոր՝ զրաբառէն անշուշտ :

Եւ արդէն քիչ զրաբար ոճեր չկան աշխարհաբառին մէջ , նոյն իսկ ամենէն թունդ աշխարհաբար-

Էաններուն իսկ զբախն տակ, և դիտուած ճշմարտութիւն մ'է որ ամենէն լաւ աշխարհաբար զբողները եղած են ամենէն լաւ զբարառ գիտցողները որք հինգանձարանն առձեռն ունենալով երբեք նեղութիւն չեն կը եր:

Թուսահայերն անզամ որ զբարառի այնչափ անփոյթ վերաբերում կը ցուցնեն, զբարառէն ոչ սակաւ վայելուչ ոճեր կը զործածեն, թերեւս մեզէ ալ աւելի, որչափ կը տեսնեմ:

Ուրեմն, պարզապէս տաղայամտութիւն է մէկ միայնակ սահմանափակ դրութեան կապուիլ մնալը եւ քուրջերով զրդիեակներով շատանալը երբ անդին ընտիր եւ աղնիւ կերպասներ կան: Բաւական է որ հոսալ, ինչպէս յամենայնի, չափաւորութիւն զիտնանք եւ պչրանքի չտանինք յարդարանքը:

## Ե.

## ԱՄՓՈՓՈՒՄ

Մինչեւ հիմա ըսուածները համառօտելով կը ընանք ուրեմն սա մի քանի կէտերը նշանակել իրեւէ էական պայմաններ՝ գրելու դժուար արուեստին.

1. Բառերը պէտք է, որչափ կարելի է, կարճ լինին. զի երկարաձիգ բառերը թէ խօսքին դանդաղութիւն կը բերեն եւ թէ՝ ականջի տաղտուկ:

2. Սահուն եւ դիւրախորժ լինին, որպէս զի թէ՝ արտասաննելու դժուարութիւն չբաշուի եւ թէ՝ լսողին վրայ խիստ տաղաւորութիւն չձգէ: Եւ եթէ ինքնին ծանրալուք է բառը, կամ մի ուրիշ աւելի մեղմով փոխանակել, եթէ հնարաւոր է, եւ կամ նախկինին խստութիւնը կոտրել նախընթաց եւ հետեւորդ աւելի հեշտալուր ձայնով մը: Վարդետներ այս կերպով

շատ մը զժուաբալուր բառեր անդգալի ըրած են :

3. Բնիկ բառերու նախապատռութիւն տալ, եթէ լեզուին մէջ կայ, իսկ եթէ ոչ, հարկ ի վերայ կայ կերտել, բայց նայելու է որ, նման պարագայից մէջ, լեզուն ինչ օրէնքներ՝ պայմաններ որ սահմանադրած է, անոնց ճիշդ հետեւողութեամբը լինի եւ ոչ յախուռն եւ քմածին :

4. Հոլովմանց մէջ ոչ բոլորովին զբարարի եւ ոչ այլամերժ սիստեմականութեամբ աշխարհաբարի հետեւիլ. այլ երկուքն ալ օգտուիլ զեղաղիտաբար, ա՛յնչափ որչափ պատշաճութիւնը կը թոյլատրէ, առանց ծայրայեղութեան տանելու :

5. Խոնարհմանց մէջ զգուշանալ քերականութեան չարդարացուցած օտարութի թեքումներէ որոնց ընտրութեանը մեծապէս կը սատարէ պարզ եւ բայարմատներու ստոյդ ծանօթութիւնը :


6. Ոճի մէջ բուն իսկ մեր հին լեզուին, զբարապին, յարդը միշտ բարձր բոնել քան գոեհիկ ուամկականը կամ խորթ օտարութիւն :

Դրաբար չզբել, բայց ոչ ալ կարի ուամկանալ. ընթացիկ սահուն աշխարհաբար զրենք, կարելի եղածին չափ ընտել եւ ամենուն մերձենալի ոճով, բայց ուր որ նեղը մտնանք՝ օգնութեան կանչենք զբարարը կամ անոր օրէնքները՝ նոր պէտքեր հոգալու :

7. Հուսկ ապա եւ ամէն բանէ առաջ պատկառ կալ ականջի եւ ճաշակի : Թոյլ չտալ որ ականջը պատուելով թանձր եւ կորձկական դուժ ճայներ ընդունելութիւն դանեն ի նախատինս եւ յանարդանս կիրթ եւ ազնիւ ճաշակի :

Արտաբերութիւնը ա՛յնպէս սահուն վաղուն ըլլայ որ իբրեւ ջուր յազրերէ հոսի եւ բառերը եւ վանկերը ա՛յնպիսի հետեւականութեամբ միմեանց վրայ թաւալին զլորին սուբան որպէս չողեկառք իւր եր-

կաթէ ողորկ ձողերուն վրայ։ Այս է դիւրասահութեան պայմանը եւ ոչ թէ կորդակներ խարակներ նետելով ամէն վայրկենին անխւներուն առջեւը, անտանելի ցնցումներու ոստումներու եւ անխուսափելի խորտակումներու տեղի տալ։



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՒՅ

---

	Էջ
<b>ԶԵԼՈՒՅ</b>	5
<b>Ա. — Օտար բառեր</b>	9
<b>Բ. — Քերականական սխալներ</b>	13
1. Թիւերու զեղծումներ	13
2. Հոլովի զեղծումներ	16
3. Խոնարհման զեղծումներ	19
4. Բարդութեան սխալներ	24
ա. Անհեթեթ բարդութիւններ	
բ. Անսովոր եւ անհարկի բարդութիւններ	34
5. Ածանցման սխալներ	34
ա. Բաղադրեալներ	
բ. Բուն ածանցականներ	41
6. Ռեղագրական սխալներ	47
7. Տառադարձութիւն	49
8. Կազմական սխալներ	56
<b>Գ. — Ականջ եւ ճաշակ</b>	58
<b>Դ. — Ոճ</b>	60
<b>Ե. — Ամփոփում</b>	

---



